



Uhn

# Սիոն

Լթ. ՏԱՐԻ-ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱՏԻՐԱԿԱՆ  
ՊԱՇՏՈՆԱՓԽԵՐ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքութեան  
«Սիոն» ԱՐՄԵՆԻ ԹՈՐԻ, ԴՐԱՅԻ, ԵՎԱԿԱՆԻ

“SION” ARMENIAN MONTHLY OF RELIGION, LITERATURE, PHILOLOGY.

1965

ՑՈՒՑԻՒ

ԹԻՒ 6

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

### ՈՍԿԻ ԳԱԼԻՖՈՐՆԻԱ

Ամէն տարուան Մայիսին, Գալիֆորնիոյ չորս կողմերէն Հայեր կը հաւաքուին Եղեմ, Սուրբ Աստուածածին Եկեղեցիի շուքին տակ, հարիւրաւոր Հայեր, որոնք գինիի և խորովածի ծուլիին մէջ կ'երգեն, կը զուարձանան և հանգանակութեամբ կը վերջացընեն վերյիշումի այդ օրը:

Գալիֆորնիոյ ամենէն հին Հայերն են անոնք, կամ անոնց զաւակները, որոնք, թողած Լոս Անջելոսի, Սան Ֆրանսիսկոյի կամ Ֆրեզնոյի իրենց շքեղ տուները, կը վերադառնան իրենց ծննդավայրը՝ իրենց հոգիները՝ արեւոտելու իրենց հայրերու տնկած այգիին մէջ և սիրտը նորոգելու անոր արդար գինիով։ Իսկ հանգանակուած գումարով ամէն տարի կ'ուրախացնեն Հայկական հաստատութիւն մը։

Ս. Յովակիմ Հովհանի այգիներուն զաւակն է Գալիֆորնիոյ տիպար Հայը, իր երկինքին պէս պայծառ, իր որթին պէս քաղցր և իր հողին պէս ազնիւ։

Սուրբ Յարութեան Տաճարի հանգանակութիւնն ալ իր ձեռքը թաթղեց այդ ոսկի սիրտին մէջ և ստացաւ աւելի՛ քան իր սպասածը։ Որովհետեւ Գալիֆորնիոյ Հայը կը կրէ իր երկրին դրոշմը՝ ոսկիի դրոշմը։

Մօտ դար մը առաջ իր տառապակոծ հայրենիքը թողած ու

զարիպացած Հայ գիւղացին երբ հասաւ Ս. Յովակիմի Հովհանքը և իր որթատունկին հետ արձատ նետեց Հոն, երկիրը կոչեց Եղեմ և եկեղեցին՝ Ս. Աստուածածին. մին գրախտանման իր հայրենիքին յիշատակով, իսկ միւսը՝ Անահիտեան գինառատ օրերու կարոտով։ Ու մինչեւ այսօր դրախտանման այդ հողը և եկեղեցիի կաթողիկէն երկու անխորտակ բեւեռներն են իր հոգիին։

Այսօրուան նման գիւրին չէ եղած Գալիֆորնիոյ Հայ այգեպանին կեանքը։ Ծնտեսական մեծ տաղնապներու օրերուն, ան ճանչած է տփուր և յուսալքիչ տարիներ, որոնց անջինջ յիշատակը աւելի եւս կը քաղցրացնէ իր այսօրը և իր քրտինքով մշակւած հողը։ Առատութիւնը և անտեսական յաջողութիւնը շեն խաթարած Հայու իր հոգին, որովհետեւ ան չէ՛ կտրուած հողին բարերար ջերմութենէն։

Հանգանակութեան համար երբ պէտք եղաւ դիմել այգեպանին, մենք չգտանք զայն իր տան ճոխ հիւրասենեակին կամ քաղքենիութեամբ այլասեռած տան մէջ, այլ՝ իր գաշտին մէջտեղ, այդիի փոշիով օծուն իր հասակով, տակաւին առոյշ նոյն-իսկ ութսունամեայ իր տարիքին հակառակ։ Ամենէն սրտառուչ տեսարանը Ֆաուլըրի ութսունամեայ այն գիւղացին էր, զոր ի զուր վնտուելէ ետք իր տան մէջ, գտանք այգիի թրաքթորին վրայ, տարիքն ու յոգնութիւնը ծաղրող լայն ժողիտ մը իր դէմքին։

Եւ հին քահանան կամ նոր հովիլիւր մեզ վատահեցուցին թէ նեղութեան հին օրերուն կամ այսօրուան առատութեան շրջանին, նոյն աշխատունակ և տոկուն այդեպանը եղած է Ս. Յովակիմի Հովհանքի Հայը և միշտ նոյն սրտէն, ոսկի սրտէն բաժին հանած՝ հեռաւոր իր եղբօր, երբ ան դիմած է իր օգնութեան։ Հայու յատուկ զոհասիրութեամբ և նիւթական ճոխութեան վերէն նայելու սովորութեամբ մը, որ աշխարհինը աշխարհին թողելու ճակատագրի իմաստէ մը կու գայ կարծես, Գալիֆորնիոյ Հայը իր քրտինքի վաստակը սիրով է բաժնած հեռաւոր իր զրկուած եղբայրներուն հետ, անոնց չքաւոր զաւակի կրթութեան, հայրենագարձին, որբին, ծերին և տակաւին այս կամ այն աղքային կարիքին համանելով բնական գարձած շարժումով մը։ Ինչպէս առ հասարակ Ամերիկահայը, Գալիֆորնիոյ Հայը կարծես բնականէն ծնած է բարերար։

Առանց համեստութիւններ վիրաւորել ուղելու, թող ներուի յիշատակէլ այստեղ ծերունին, որ իր ամուրի կեանքը իր այգիին մէջ մաշեցնելէ ետք, այժմ ծերանոցի հանգիստին մէջ քաշուած, մեր Գալիֆորնիա հասնելէն իսկ առաջ՝ Ամենայն Հայոց վեհ։ Հայրապետի Կոնդակին լուսամբուլի կոչերուն պատասխանելով, ինքնարուխ տրամադրեց երեսուննշատար առլար Սուրբ Յարու-

թեան Տաճարի հանգանակութեան, համադային պյու պէտքին նուիրաբերելով գումար. մը՝ որմէ զրկած էր ինքինքն:

Նման, թեծ հոգիներու գաղութ մըն, է, Ամերիկայի Հայոց Արեւմտեան թէմըք: Հասակ առած գիւրերու և այգիներու մէջ, պն իր, մէծ զանգուածներով բաժնուած է Գալիֆորնիոյ մէծ ու փոքր քաղաքներուն վրայ, և, ինչպէս Ամերիկայի միւկ քաղաքներուն մէջ, լծաւած է եկեղեցաշինութեան մէծ արշաւին: Ինչպէս ընդուժած էինք Արեւելեան թէմի պարագային, ամենէն սրտառուչ, և յաւագրիչ երեւայթը, լեզուի ուժացումէն տառապող այդ գաղութին մէջ, եկեղեցաշինութիւնն, էն, Տափնէկ համայնքներէն միայն ցորոց կը պահէին եկեղեցիի հնի շնչարեց, միւկ չորոց նորոշէն տաճարներ կառուցած էին, իսկ երեքը նոր էին ձեռնարկած իրենց եկեղեցիի կառուցմանը Յաղիչ էր, ասօնց մէջ պարագան թասպանեայի փոքր համայնքին, որք այդ օրեւունու իր երիտար սարգներով ձեռքերով՝ իսկ ձ կը դարձրացնէր արդիսկան գեղար կերտ աղօթատեղին, որը, երբ աւարտեցաւ, սուսպատ հազարեւնայի այդ արդաւան «Ամենէն գեղեցիկ եկեղեցի» տիտղոսը:

- - - Եթէ Միջին Արևելքի մէջ եկեղեցին առանցքն է մէկ ագգալին կեանքին, ապա Ամերիկայի մէջ՝ առանն, է ան Հայկական ամէն ձեռնարկի: Կիրակնօրեայ գլորցները միակ կը թարապանն են Հայ կեանքին այնուեղ, իսկ եկեղեցին չուրջ ծաղկող, երիտար սարդներու նորապատկ զոյգերու, երդչախօսմբէրուու տիկնանց գնանդակներու հոգարարձութիւններու, և նման ժողովնեցու և հաւաքոյթներու, անվերջանալի շարքը ամբողջ տարուան, էրկայնքին: Հայ կեանքը լիցնող միակ արտաքայտութիւննեցն, են այդ գոռ զաւթներուն: Երբ Ամերիկայի Հայը կը կառուցանէ իր եկեղեցին, իր անցեալի ժառանգութեան գանձարանը և ապագան դարբնող հնոցն է դոք կը շինէ: Ես ամէն եկեղեցիի կողքի կուացը բեմն է, ուր իրարու կը յաջորդէն հիւրասիրութիւններ, դասախոսութիւններ, ճաշկերոյթներ և հաւաքոյթներ, որոնք իրարու կը բերէն և Հայոթեամբ կը շաղախին լայնատարած քաղաքներու մէջ ցրուուած մեր ազգին բեկորները:

Գալիֆորնիոյ եկեղեցաշինութեան վսեմ հոսանքին ետին՝ կ'ուրուագծուի նուիրուած անձնաւորութիւնը հոյլ մը եկեղեցականներու, որոնք, ամփոփուած իրենց երիտասարդ և ժրաշան Առաջնորդին չուրջ, կը կազմեն գեղեցիկ ամբողջութիւն մը: Մեծ մասմբ միաբաններ, շրջանաւարտներ կամ նախկին աշակերտներ Սուրբ Աթոռի, անոնք անգամ մը եւս փաստը կու տան Հայ Երուսաղէմի կենսունակութեան և տարած հիմնական դերին՝ որ է պատրաստութիւնը Հայ եկեղեցականութեան, մեր մօտաւոր թէ հեռաւոր բոլոր եկեղեցներուն համար:

Այլապէս սրտապնդիչ երեւոյթ մը, որուն հանդէպ դժուար

է լոել երբ կը գրենք «ոսկի նահանգ»ի մասին, Գալիֆորնիոյ Հայութեան հանդուրժողութեան և խաղաղասիրութեան ոգին է։ Ամերիկայի մեր եկեղեցիները բաժնող մեծ ցաւին հանդէպ Արեւմըտեան Ամերիկայի Հայերուն մօտ չգտանք ատելավառ այն այլ շամերժութիւնը, որ յատուկ է Ամերիկեան բազմաթիւ այլ գառ զութներու։ Ճիշդ է որ տակաւին կանգուն է երկաթեայ պատր, որ դաշոյնի նման խրած է մեր եկեղեցի միութեան կողքին, և սակայն նոյնքան թանձր կամ անանցանելի չէ այստեղ։ Մենք տեսանք, բազմաթիւ առիթներով, գործակցութեան ամուր ոգի մը մանաւանդ զեկավար տարրերու մօտ, երկու կողմերէն, որ յաճախ արտայայտուեցաւ գործնականապէս։ Նման առիթ մը եւ զաւ, օրինակ, մեր հանգանակութիւնը Լոս Անձելըսի մէջ։ Գտանք այդտեղ Հայ ժողովուրդի միութիւնը վերահաստատելու իրական փափաքով տառապող հոգիներ, որոնք գիտցան արհամարհել նոյնիսկ իրենց հանրային կարծիքը և գալ ու բազմիլ ճաշկերոյթի հասարակաց սեղանի մը գլուխը։

Չենք ուզեր տարածուիլ Ամերիկեան Հայ եկեղեցիներու բաժանման և անոր հետեւանքներու հարցին շուրջ այլ, Գալիֆորնիոյ մասին արձանագրած մեր այս առղերուն առթիւ՝ ուրախութեամբ ընդգծել միայն յարաբերարար աւելի մեղմ նկարագիրը այդ բաժանումին։ Չենք ըսեր թէ բաղձացուած վիճակն է արդէն իսկ, բայց կրնանք հաստատել որ անջրգետը այնքան լայն չէ այստեղ երկու խմբաւորումներուն միջեւ և իրարմէ հեռանալու փափաքէն աւելի՝ դարձեալ մօտենալու անկեղծ տրամադրութիւն մըն է որ կը նշմարուի հոգիներէն ներա։

Լաւատես ենք և խանդավառ Արեւմտեան Ամերիկայի Հայութեամբ և մեր լաւատեսութեան մէջ մեծ ըլլայ թերեւս գերը այն անիառն սիրոյն, որով սիրեցինք «ոսկի Գալիֆորնիա»ն։

Ամերիկայի մեր Եկեղեցւոյ վերածուլման լոյսը կընա՞յ արդեօք Արեւմուտքէն ծագիլ։

Ճ.



## ՏԵՂԵԿԱԳԻՐ

### Ս. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԱՅԱՐԻ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹԵԱՆ ԳԱԼԻՖՈՐՆԻԱՑ ԹԵՄԵՆ ՆԵՐՄ

**Ամենապատիւ**

**Տ. ԵՂԻՉԵ Ս. ԱՐՔԵԿԱՆ. Տէրտէրեան,**

**Բարեխնամ Պատրիարք**

**Ս. ԵՐՈՎԱՆԱՂԻՄԻ.**

**Սբրագան Հայր,**

Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան թեմի հանգանակութենչն ետք, Զերդ Ամենապատութեան հրահանդով ձեռնարկեցինք Արեւելեան թեմի (Դամփորնիա) հանգանակութեան: Ներկայ գրութեամբ, Հաճոյքն ունին ներկայացնելու կատարուած Հանգանակութեան արդինքը, ի նպաստ Սուրբ Յարութեան Տաճարի նորոգութեան:

Փետրուար 11-ին, երբ Հասանք Առաջնորդանիստ Լոս Անձելը քաղաքը, ներկայացնեած Հիւսիսային Ամերիկայի Արեւելութեան թեմի Առաջնորդ և մեր Միաբանութեան նախանձենող անդամ՝ Գերշ. Տ. Թորգոն նպա։ Մանուկեանի Նորին Սբրագնորինը և թեմական ժողովը մեր ժամանութեն առաջ, կատարուած թիթակցութեներու հրման վրայ, կազմակերպած էին արդէն հանգանակութեան նախապայման կարելութիւնները։

1963-ի Հոկտեմբերին, Ն. Ս. Օ. Տ. Տ. Վաղգէն Ա. Վեհ. Կաթողիկոսի նախապահութեամբ Երուսաղէմ գումարուած Համագույն ժողովին, Ամերիկայի Արեւելեան թեմը կը մասնացէր Առաջնորդով և թեմական ժողովի Առենապետ Տիգր մանքիւրցեանով: Երկուքն ալ, իրենց վերա-

դարձին Գալիֆորնիա, ձեռնարկած էին հանգանակութեան նախապատրաստական աշխատանքներուն, ամբողջական համոզումով և նույրուածութեամբ, պատասխանելով Ազգիս սիրեցեալ Հովուապետի պրտապին կոչին և գործի նույրական հանգամանքին։

Թեմական ժողովի ժրաջան Ատենապետը անձնապէս լրջած էր իր թեմի եկեղեցիները և երուսաղէմին տարած իր նկարներու ցուցադրութեամբ և խօսքին խանդավառութեամբ հարթարած էր մտքերը և լրաց ուշադրութիւնները։ Սուրբ Յարութեան տիեզերալոյց Տաճարի կարեւորութեան և Հանձնաց գիրքը պաշտպանելու անյետաձեկելի անհրաժեշտութեան շուրջ։

Առաջնորդաբանը, միտքերը նախապահուածելէ վերջ, առած էր նաեւ գործնական քայլեր։ կազմուած էր Ամերիկայի Արեւելութեան թեմին յատուկ Կեդրոնական Յանձնախումբ մը, թեմի տասնմէկ եկեղեցիներու ներկայացուցած երկուական անդամներով։

**Նախագահ**

Գերշ. Տ. Թորգոն նպա. Մամուկեան Առաջնորդ ԱՄՆի Արեւելու Թեմի

Աստենապետ

Ճան Քիւրքնեան

Ասենադպիր

Տ. Թորգում Քինյ. Սարայտարեան

Գանձապահ

Հէրի Հայրապետեան

Խորհրդականներ

Տ. Տիրայր Վրդ. Տէրվիշեան

Տ. Հայկասեր Վրդ. Պայրամեան

Տ. Պակ Քինյ. Սարգիսեան

Տ. Շահէ Քինյ. Ալբումեան

Տ. Շահէ Քինյ. Սէմէրմեան

Տ. Գուրգին Քինյ. Գուտուկեան

Տ. Արքուն Քինյ. Մմրտանեան

Տ. Թաքուլ Քինյ. Նրէցեան

Տ. Վարդան Քինյ. Տիվկիրեան

Հայկազ Բարեխեան

Գասպար Գասպարեան

Վինորնը Խտրում

Յարութիւն Եփիզեան

Աւետիս Թուլանեան

Ճան Կարապետեան

Ճան Կոկեան

Մայք Հայրապետեան

Ալք Մանուկեան

Սարգիս Շիրիմեան

Վահան Զիքումի

Խաչիկ Չուխտեան

Գրիգոր Պարմեան

Թամի Պետրոսեան

Ճեյք Միրնեան

Ճան Տառուրեան

Արշակ Տիգրամեան

Մարտիրոս Փիլոյշեան

Ճեք Փիլոյշեան

Ճշգուած էր նաեւ Հանգանակութեան  
թօւականը իւրաքանչիւր եկեղեցիկ համար,  
հւտեւեալ կարգով.

Մարտ 15. Ա. Սարգիս, Լոռ Անճելլս  
Մարտ 22. Ա. Գևորգոս, Մ. Ֆերենչեանո Վալլի

Ապրիլ 5. Ֆրեղնօ

Սպրիլ 12. Ա. Աստուածածին, Եղեմ

Ապրիլ 19. Ա. Գր. Լուսաւորիչ, Ֆառւլոր

Ապրիլ 26. Ա. Վարդան, Օքէնտ

Մայիս 3. Ա. Սահակ-Մեմրոպ, Ռիտլի

Մայիս 10. Ա. Յակոբ, Սաբրամենթօ

Մայիս 17. Ա. Յովհաննէս, Սան Ֆրանսիսչօ

Յունիս 3. Սանթա Քլարայի համայնք

Յունիս 7. Ա. Յակոբ, Լոռ Անճելլս

Յանձնախումբին գործակցութեամբ և Ա-  
ռաջնորդ Սրբազնին հետ Խորհրդակցարար  
ձեռնարկեցինք նախ գրական ու տպագրատ-  
կան այլատանաբերնեւ: Շնորհակալութեամբ  
կ արձանագրենք այստեղ առաջին նուիրա-  
տութիւնը Թովման Տպագրական Ընկերու-  
թեան կողմէ, այն է ձրի տպագրութիւնը Ս.  
Յարութեան Տաճարին նուիրուած գլուխն,  
վեց Հայրար օրինակով: Տպէլ տուինք նաեւ  
Վէհափառ Հայրապետի Երկեղութեան կոչը  
առանձին թուուցիկի ձեւով և իւրաքանչիւր  
Եկեղեցիկ անտեսով և Հանգանակութեան թը-  
ուկանով, ինչպէս կը տեսնէք ներփակ նը-  
մոյշներէն:

Առանձին յիշատակութեան և երախտա-  
ղիտութեան արժանի է թեմական ժողովի  
Առենապետ և բոլորիս սիրելի Տիար Ճան  
Քիւրքնեան, որ հինգ հազար տոլարի կա-  
րւերը զուտարով բացումը ըրաւ հանգանա-  
կութեան, մեղի տրամադրելով նոյնպէս իր  
ընակարանը, Ժամանակը, հեղինակութիւնն  
ու գագութիւն մէջ վայելած անհաջիւ հա-  
մակրութիւնները:

Տպագրական գործերուն հետ զաւընթաց  
տուինք պայեւսաւթիւններ գանգագան  
կակեցինք յատուկ յանձնախում-  
բեր, պատրաստելու համար հանգանակու-  
թեան օրուան հանդիսաւթիւնները:

Յատուկ գոհունակութեամբ կ'արձանադա-  
րենք այստեղ Թեմի բարեխան Առաջնորդին  
մօտ մեր ցուտ նույնանդն գործակցութիւնը,  
որով Գերէ Տ. Թորգում Ծ. Եպու անձամբ տա-  
րաւ և ներկայացուց մեղ իր ծուխերուն,

Նախարարնեց բազմաթիւ յանձնախուժքերու ժողովներուն, անձամբ պատուելով բազմաթիւ ճաշկերոյթներու սեղանը, իր խօսքին և դիմակութեամբ ապահովելու հանգանակութեամս յաջարագիրներունը:

Մարտ 15-ի Կիրակին տեղի ունեցաւ հաւաքական առաջին հանգանակութիւնը: Հսոյ եղածքութեան, պատարագ մատուցինք Ս. Սարդիս եղէղեցին մէջ, կարգացինք Վեհափառ Հայրապետի, սրբատառ Կոնդակը և ապա «Հայ Կրթական Տան»՝ մէջ՝ ճաշկերոյթին ետք, ցուցադրեցինք Վեհ. Հայրապետի երուսաղէմ այցելութեան ժամանէնց և կոչ ըրինք ներկաներուն որ բերեն իրենց նպաստը Ս. Յարութեան Տաճարի նորոգութեամ: Փոքրիկ այս ծուլը պատասխանեց իրեն եղած կոչին և հաւաքեց իրմէ ակնկալած դառմարը:

1. Ա ։ ։ ։ ։ ։ ։ ։

Քաջորդ Կիրակիներուն, նոյն ձեւով կապարեցինք Հանգանակութիւնը Գալիֆորնիոյ բոլոր եղեղեցիներուն մէջ, նախասէս այցելով, դասախոսութիւններու, ժողովներուն:

Ե. անձնական դիմումներու շարքով մը ապահովելէ ետք գործակցութիւնն ու նույիրատութիւնը իւրաքանչիւր եկեղեցւոյ երեւակ աղյայիններուն և բարերարներուն:

Անտարակոյր որ իւրաքանչիւր եկեղեցին ներք գործնական յաջողութեան և շօջափելիք արդիւնքի հասանք չնորհիւ հոգեւոր հովիւնիրու անլերապահ և ազնիւ գործակցութեան, որոնք բոլորն ալ իրենց վայելած սէքն ու համակրանքը բերին ի նպաստ մեր գործի յաջողութեանն բոլորն ալ անխոտիր յեղի ընկերացան տունէ տուն և գործարեղիք կործատեղի, խօսեցան, համոզեցին և բացին իրենց ծխականներուն սիրտացը երրուսաղէմի նկատմամբ: Մեծ մասամբ նախկին աշակերտներ ու վկայեանելը ժառանակաւորացին կամ Ընծայարանին, մեր հոգեւոր եղբայրները երուսաղէմի իրենց տան նկատմամբ քիրեն սէրը անզամ մը եւր արտայատեցին դուրսնական կերպով ։

Պահանջանարկ հանգանակութեան արդիւնքը.  
Ճ.

ԽԱՆՍՈՒՐ	ՓՈԽԱՆՑՈՒԱԾ	ԳԱՆԶԵԼԻ
---------	------------	---------

Ս. Պետրոս, Սամ Ֆերնանտո Վալլի Խոր Լու Աննելը	7,696	2,556	5,140
Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Ֆառու	2,835	1,065	1,770
Ս. Ցակոր, Սաքրամենք	6,693	6,000	693
Ս. Ցակոր, Սաքրամենք	2,540	1,025	1,515
Ս. Սահակ-Մեսրոպ, Խիսլի	8,165	6,373	2,792
Ս. Ցովհաննես, Սամ Ֆրանչիսկո Ֆրենի	9,314	8,000	1,314
Ս. Ցովհաննես, Սամ Ֆրանչիսկո Ֆրենի	34,900	21,452	13,448
Սանքտ Քլարայի համայնք	375	875	
Ս. Յարզիս, Լու Աննելը	33,867	23,327	10,540
Ս. Աստուածածին, Եղիս	5,000	4,285	715
Ս. Վարդան, Օֆէնտ	4,911	4,162	749

116,296	77,620	38,676
---------	--------	--------

Հնչիւն նուիրաբերութեան զուգընթաց, կայ նաև բարոյական բաժինը զործին, զոր զիւրին չէ պատկերել բառերով: Գրականութեամբ, զասախօսութիւններով, քարոզելու և ճառերով, քիչ առ քիչ նրանաղէմի պատկերը յատակացաւ Գալֆորիեոյ մեր Հարազատներու աշքին, պայծառացաւ անոնց դիտակցութեան մէջ Հայկական ժառանգութեան փառքը, որ իրաւումք ըլլալի վերջ, հաւաքի Հաւասար իրագործում մըն է, Համաքիւսոնէական մեծ ոսանին մէջ Հաւասար մեծ ժողովուրզներու: և այս բրարը չնորհիւ մեր ասուածարեալ նախնիքներու բարեպաշտութեան և մեր ժողովուրզի բարձրես զոհողութիւննորդ զոհողութիւններով պաշտպանելու դիտակցութիւնը արդիւնք է Հրատարակութիւններուն և զասախօսութիւններուն, մեր յանձնախումբերու, բարեկամներու և Հոգեւոր Հովիճներու անինոնց զործունէութեան և մեր մամուլի բերած լայն նպաստին:

Ֆրեզնոյի երկու Հայ թերթեր՝ Շնորհիւմ Հայ ժառանգութիւնը արդիւնք է Հրատարակութիւններուն և զասախօսութիւններուն, մեր յանձնախումբերու, բարեկամներու և Հոգեւոր Հովիճներու անինոնց զործունէութեան և մեր մամուլի բերած լայն նպաստին:

Մեզի տրամադրուած թերթերու էջերէն և ձայնափետք ժամերէն խզին պարու ունինք այսուղ յիշատակել Շնորհիւմը, «Couriers» և Ա. Շիրազնեանի հայկական ոստիութամբ, որոնք ամբողջ հանգանակութեան տեսողութեան խմբագրականներով, տեղէկագրութիւններով և յատուկ Հաղորդումներով անգնահատելի նպաստ ու բերին մեր յաջողութեան: Կը ներփակենք, Հայ Հրատարակութիւններու Հետ, Ամերիկան թերթերու մէջ լրյու տեսած գեղեցիկ յօդածները, որոնք զաղափար մը կու առ ըստ սեղծուած հետաքրքրութեան և խանդավառութեան մասին:

Մըրագան Հայր,

Այսպիսով վերջ զտած կ'ըլլան Ամերիկայի երկու թեմերու զոյտ հանգանակութիւններու ուրախալի յաջողութեամբ: Անզամ մը եւս Ամերիկայի Հայը տուած կ'ըլլայ փաստը որ պատուվ գրաւած է հին օրերու Պոլսոյ կամ Եղիպատոսի Հայութեան բարերարի աթոռը: Երախտագիտութեան և չնորհակալութեան խոր զգացումով է որ կը փակենք հակիրճ մեր այս տեղէկագիրը:

Որդիական ակնածանօք  
Մատչիմք ի համրոյր  
Ա. Աջոյդ  
Շահէ Վրդ. Աճէմեան  
Նուիրակ Ս. Աբոսոյ

## Կ Ո Զ

## ՀԻՒՄԻՍԱՑԻՆ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀԱՅՅ. ԵԿԵՂԵՑԻՆ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԹԵՄԻ ՀԱԿԱՏԱՑԵԱԼՆԵՐՈՒԻՆ

Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին, Տ. Տ. Վազգէն Ա. Կարողիկոսին ուխտագնացութիւնը դէպի Խորապետին, 1963 Հսկումքի ներկայութիւնը սրբատեղեաց մէջ առուել պայծառացուց Հայ Եկեղեցւոյն դիմացինը և Շամակալից դարձուց Հայոց անունը և մասնակցութիւնը Ս. Երկրի պատմութեան երկայնքին: Քրիստոսի Գերեզմանին վրայ կառուցաւած գանգուածեղ Տանարը Ս. Յարութեան, իրեն յառուկ Խորեգաւարութիւն մը ունի որ կառինքնէ: Միտքը Քրիստոնայ ազգերու հաւատաւոր զաւակներուն:

Ամէն կէս գիշերին և առաօտեան ժամը Երկուէքն, հայ լեզուվ ժամերգաւթիւն կը կատարուի և Ս. Պատարագ կը մասնացաւ Տաճարին կամարներուն ներքեւ: Մահմետական հաւատացեալներուն համար ուրիշ երազարյ մը ունի աս: Խոկ ամէն ազգէ և կրօնէ համբարդներ, իրենց մուգին մէջ, զինքը կը նոյնացնեն Երաւաղին իրենց այցելութիւնը Ս. Յարութեան Տաճարին մէջ՝ Քրիստոսի Գերեզմանին առջեւ, իրենց ծունկի զարու հետ:

Այսօր միշազգային հետաքրքրութիւն և կարեւորաւթիւն ունեցող այս սրբատեղին աներածեցս կարիք ունի վերանորգութեաւ: 1927 տարուան նըրացքին Երաւաղին մէջ պատահած Երկրաշարժի մը ցնցումերէն վտանգուած այս Տաճարը մոտահոգաւթիւն պատճանուեց Ս. Երկրի կառավարութեան, որ ստիպուեցաւ սահմանափակել քիւր Եկեղեցին ներս մտնող հաւատացեալներու, մասնաւեց Զատկի հանդիսաւոր օրերուն և

հազարաւոր ուխտաւորներու խնագաւմին պատճառներով: Նև ամենէն աւելի Հայ Եկեղեցւոյ գաւակները զգացին այս գրկանքը, Յօն և Հոռմէական Եկեղեցիներու կարգին, որոնց հետ հաւասար իրաւունքներ ունինք Ս. Տեղերու հոգանարաւթեան և պահզանման մէջ: Հայ Եկեղեցւոյ բաժինը Սուրբ Յարութեան Տաճարի նարզաւութեան ծախքին մէջ մէկ միլիոն տուլար է, որուն մէկ երրորդը խօստացած է հօգալ Լիզորն հաստատած Գալուստ Կիւլյէնկեան Հիմնարկութիւնը: Ցանախ Երախտագիտութեամբ կը յիշնէ գարերու ընթացքին մեր հայրերու կատարած երբեմն աներեւակայելի գոհուաւթիւնները դրամի, քրտինքի և արիւնի:

Այսօր առիքը կը ներկայանայ որ մեր Եկեղեցւոյ և մէր Թեմին գաւակները իրենց օժանդակութեան բաժինը քրեն համազգային և նաւիրական արժէք ունեցող ձեռնարկի մը յաջորդութեամբ պատրիստուում:

Ուստի, կաչ կ'ուզգենք մեր Թեմին մէջ ապրագ Հայ Ազգի բոլոր զաւակներուն, որ իրենց սրտարուխ նուէրը տան՝ վերանուգիւու Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ կանգնաւած Տաճարը, որպէսզի սերանդէսերան տեւէ ձայնը Հայ Պաօքին, Հայ երգին և Հայ պաշտամունքին ի փառ Աստուծոյ և ի բարգաւանումն Հայատանեաց Ս. Եկեղեցւոյ:

ԹՈՐԴՈՄ ԵՊՍ. ՄԱՆՈՒԿԵԱՆ  
Առաջնորդ

3 Մարտ, 1964

## ԻՆՔՆԱԲՈՒԽՆ ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆ ՄԸ



### «ՅԻՇԱՏԱԿՆ ԱՐԴԱՐՈՑ ՕՐՃՆՈՒԹԵԱՄԲ ԵՂԻՑԻ»

ՍՈՒՐԲ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՑԱԶԱՐԻ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԱՆԱԿՈՒԹԵԱՆ ԱՐԹԻՒ, ՖՐԵՋՆՈՑԻ ՀԱՑ ԳԱՂՈՒԹՅՆ ՏԻԱՐ ԱՐԱՄ ՀԱՆՁԵԱՆ, ՍՐԾԱԲՈՒԽ ԵՒ ԱԶԽՈՒԱԿԱՆ ԺԵՍԹՈՎԸ ՄԸ, ԵՐԵՍՈՒԽ ՀԱԶԱՐ ՏՈԼՈՐ ՏՐԱՄԱԴՐԵՑ ԻՐ ՆՐՁԱՆԿԱՑԻՇԱՏԱԿ ԾՆՈՂԱՑ ՅԻՇԱՏԱԿԻՆ:

ՊԱՏՐԻԱՐքԱՐԱՆԻ, ԻԳՆԱՀԱՑՈՒԹԻՒՆ ՍԵՐՈՒՆԱԶԱՐԴ ԲԱՐԵՐԱՐԻ ԱԶՆԻՒ ԶԳԱՑՈՒՄՆԵՐՈՒՆ ԻՐ ԾԱՐԸԱՑ ՀԱԼԻԵՊ, ՈՐՈՇԵՑ ՄԱՐՄԱՐԵԱՑ ՑԱՏՈՒԿ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՄԸ ԶԵՏԵՂՆԼ ՍՈՒՐԲ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԱԶԱՐԻ ՆԵՐՄ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՈՐՈՉ ԵԿԵՂԵՑԵԱՑ ԱԻԱԴ ՍԵՂԱՆԻՆ ՎՐԱՅ, ՀԵՏԵՒԵԱլ, ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹԵԱՄԲ.

#### ՅԻՇԱՏԱԿ ԵԴԱԿ

ՎԱՍ ՀՈԳԻՈՑ ՅԱՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՏԻՐՈՒՀԱԻ ՀԱՆՁԵԱՆ

ԶԵՐԱՄՐ ԶԱՒԱԿԱՑ ԻՒՐԵԱՑ

ԱՐԱՄԻ, ՅՈՎՀԱՆՆԻՍԻ, ԳՆԻԳԻՇԻ ԵՒ ՎԵՐԺԻՆԻ:

ՀՈԴԻՈՑ ՀԱՆԳՈՒՑԵԱԼՈՑ ԱՐՄ ՀԱՆԳԻՑ ԵՒ ՈՂՈՐՄՈՒԹԻՒՆ: 1965:

## ԱՄԵՆԱՊԱՏԻՒ Տ. ԵՂԻՇԵ Ս. ԱՐՔԵՊՈՍ. ՏԵՐՏԵՐԵԱՆԻ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ ԲՈՐԹՈՒԿԱԼ

1965-ի Փետրուար 18-ին, Ամենապատիւ Տ. Եղիշէ Ս. Արքեպիսկոպոս Տէրտէրեան Հրաժարեան առաջ Ա. Աթոռէն և Միաբանութենէն, և օդի ճամբոյ Ճեկնեցաւ դէպի Փարիզ, ընկերակցութեամբ Հոգչ. Տ. Շահէ Վրդ. Աճէմեանի և Պրն. Կ. Հինդիեանի: Պատրիարք Սրբազնը իր հետ կը տանէր Յորդանանի Հաշմական Տաճ Վեհապետ Հիւսէյն Թագաւորի իրեն յանձնած Յարդանանի Աստղ՝ առաջին կարդի շամանանը, չնորհուած Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան ազնուաշուք Նախագահ Տքթ. Աղեքետօ Բնրափկոյի:

Յաջորդ օր Ամենապատիւ Պատրիարք Սրբազնը Փարիզէն մեկնեցաւ Կիզպոն, իր հետ ունենալով նաեւ Արեւմտեան Երոպայի Կաթողիկոսական Պատուիրակ Գերլ. Տ. Սերովիք Արքեպոս. Մանուկեանը:

Նոյն օրը, հէսօրէ ետք ժամը 2-ին, Պատրիարք Սրբազնը և իր շքախումը իշան Լիզպոնի օգակայան և ընդուռուեցան Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան դէկավարներուն և Հայկական Բաժնի պաշտօնեաներուն կողմէ, որոնց մէջ կը նշմարուէին Տքթ. Աղեքետօ Բնրափկաօ, Դեսպան Տքթ. Թէոդորի Բներելրա, Տիւր Ռուպէր Կիւլպէնկեան և իրենց Տիւրիները:

Բարի գալուստի խօսքերէն զերջ, Ն. Ամենապատութիւնը իրեն ներկայացող հեռաւուերիլ և ճայնասփիւուի ներկայացուցիչներուն յայուարարեց. Շնորհին այցելուրին է Խորթակալ, սակայն անծանօթ չէ ինծի այս ժողովարդին անցնելով՝ իր փառաւոր պատմութեամբ: Քաջ և նախամենող ժողովարդ մը, սիրահար՝ լայն հսկուներու: Ռւրախ եմ ձեր մէջ գտնուելու...»:

Օդակայանէն, Պատրիարք Սրբազնը և իր շքախումը առաջնորդուեցան Լիզպոնի կեղրունը գտնուող Թիվոլի Հիւրանոցը, ուր Ն. Ամենապատութիւնը Գ. Կիւլպէնկեան Հիմնարկութեան Նախագահին և իր պաշտօնակիցներուն հետ կարճատեւ խօսակցութիւն մը ունեցաւ, նախքան հանդստանալու համար իր յարկարածին բարձրանալը:

Երեկոյեան, Պատրիարք Սրբազնը, առաջնորդութեամբ բարեսիրական մէծ Հիմնարկութեան Հայկական Բաժնի պաշտօնեաներուն, շրջեցաւ Լիզպոնի գլխաւոր մասերը և ծանօթացաւ Կոթական Ալացիկ շէնքերուն և նորակառոյց շքեր հրապարակներուն:

Գիշերը, Հիմնարկութեան Վարչութեան հետ Սրբազն Հայրը ընթրիքի եղաւ Մոնթէս Գլարոս կոչուած բարձունքը, ուր երջանկայիշատակ բարեբարը սովորութիւն ունէր հանդչելու և իր ճաշերը առնելու:

Փետրուար 20-ին, Նարախ օր, Ն. Ամենապատութիւնը և իր շքախումը այցելեցին Լիզպոնի շրջակայքը, ծովկերեայ զանազան վայրեր, հին եկեղեցիներ և յատկապէս Աստուածածոր նուիրուած Ֆաթիմայի աշխարհաւոշչակ սրբավայրը, ինչպէս նաեւ Ալգոպասայի Ժմբ. դարու հին վանքը և

Կոթական ոճի նրբահիւս նմոյշներէն՝ Պաթակայի «Յաղթութեան Մօր» Տաճարը:

Ամբողջ օրուան շրջապտոյտէն ետք, որուն ընթացքին Պատրիարք Սրբազնը ծանօթացաւ անցեալի շքեղ յուշարձաններուն, բնական տեսարաններուն, քաղաքի և գիւղի կեանքին և ծովներեայ ձկնորսական կեդրոններուն, և Ամենապատուութիւնը Լիզանի վերադարձաւ՝ տպաւրուած մաքրասէր, աշխատուանակ, բայց մանաւանդ խորապէս հաւատացեալ Բորբուկալ ժողովուրդի նկարագրէն:

Գիշերը, Պատրիարք Սրբազնը հիւրասիրուեցաւ աշխարհահռչակ բարերարին անունն ու տաղանդի կայծը վառ պահող և Հիմնարկութեան անփոխարքնելի անմասարութեան՝ Ծիր Ռոպէքը Կիւլպէնկեանի տան մէջ:

Փետրուար 21-ին, Կիրակի օր, Հիմնարկութեան Հայկական Բաժնի պաշտօնեաներուն հետ Պատրիարք Սրբազնը և իր շքախումբը այցելեցին Լիզանի բերդը և շրջակայքի պատրաները: Կէսօրին, ճաշարանի վերածուած պաշտօներէն մէկուն մէկ Պատրիարք Սրբազնը հիւրասիրուեցաւ տեղական համագումարով:

Երեկոյեան, և Ամենապատուութիւնը այցելեց Նախագահ Բերտիկառոյի էսպորտի բնակարանը և կարճ հիւրասիրութենէ մը ետք, Նախագահին զլիսաւորութեամբ և հիմնարկութեան պատասխանառու անձնաւորութիւններուն հետ ուղղուեցաւ զէպի Տօ Սոլ հիւրանոցը, որուն սրահներէն մին յատկապէս շքազարդուած էր ճաշկերոյթի համար: Հիմնարկութեան Վարչութեան անդամները փափաքած էին և Ամենապատուութիւնը պատուասիրել և այդ առթիւ յայտնել երուաղէմի Պատրիարքին անձին և Հայոց Պատրիարքութեան նկատմամբ իրենց ունեցած զերմ զգացումները:

Առաջին խօսք առնողը եղաւ Հիմնարկութեան ազնուաշուք Նախագահը, ըսկու համար թէ որքան խանդավառ էին ինք ու Գ. Կիւլպէնկեան Հիմնարկութեան Վարչականները երրուաղէմի նուաճումներով: «Քանի մը անգամ այցելեցի Խոստապէմ, ըստա ան, Տիկնոր և Տէր և Տիկին Ռոպէք Կիւլպէնկեաններուն իեն: Ամէն ամօամ հոմ զտամբ սրտրաց հիւրասիրութիւն, շինարարական անխօնց նիգ և նոր իրազործաւմներ: Գտամբ մանաւանդ իւմաստուն և սիրուած Պատրիարք մը, յանձին Տ. Եղիշէ Արքեպիսկոպոսի, որ կը վայելէ յարգանքը ոչ միայն իր հաւատացեալներուն, այլ նաև կառավարական շրջանակներուն և նայն ինքն Հիւսէյն Թագաւորին: Անոր կը պարտինք պատիւը որ շնորհուեցաւ մեզի՝ ընդունաւելու Յորդանամի Վեհապետին կողմէ, անցեալ տարի...»: Նախագահ Բերտիկաստան ապա բաժակ առաջարկեց երուաղէմի Հայոց Պատրիարքութեան և Ն. Ամենապատուութեան կենաց:

Շատ սիրամի մթնոլորտի մը մէջ շարուանակուեցաւ ճաշկերոյթը մինչեւ ուշ գիշեր, առիթ տալով բոլորին որ Հայ երուասիցմի և Գ. Կիւլպէնկեան Հիմնարկութեան հանդէպ իրենց զգացումները յարունեն:

Երկուշաբթի, Փետրուար 22, առաւօտեան ժամը 10-ին, Պատրիարք Սրբազնը և իր շքախումբը առաջնորդուեցան Գ. Կիւլպէնկեան Հիմնարկութիւն, ուր շրջեցան Նախագահին, Տիկա Ռոպէք Կիւլպէնկեանի և այլ զանազան գրաստենեակներ, և Ն. Ամենապատուութեան ներկայացուեցան Հիմնարկութեան իրազործաւմներն ու ծրագիրները, ինչպէս նաև Հայկական Բաժնի գործունէութիւնը:

Ժամը 10.30-ին Պատրիարք Սրբազնը և իր Հայկումբը առաջնորդուեւ-

ցան Հիմնարկութեան ժողովասրահը, ուր ներկայ էին Վարչութեան անդամներն ու Հիմնարկութեան յիսուն անօրէնները, ինչպէս նաև Հայկական թագավորութեանք՝ Տիգրէ Կ. Քէջչեան, Ա. Թէրզեան և Վ. Մալիկան։

Կարճ բայց իր պաշտօնականութեամբ տպաւորիչ արարողութիւն մը եղաւ շքանշանի յանձնումը; Յանուն Ն. Վեհափառութիւն Հիւսէին Թագաւոր-



Ն. Վեհափառուութիւն Տ. Եղիշէ Արքապա. Տէրտէրեան  
«Յորդանանի Աստղ» շքանշանը կը յանձնէ:  
Կիւլպէնկեան Հիմնարկութեան նախագահ Տիգ. Ազերենո Բերտիկանյի։

րին, Պատրիարք Մըրաղանը հակիրճ ճառէ մը ետք Նախագահ Ազերեաս Բերտիկաոյի կուրծքը անցուց «Յորդանանի Աստղ» բարձրագոյն կարգի զայդ շքանշաները: Զդալիօրէն յուղուած, Գ. Կիւլպէնկեան Հիմնարկութեան Վսեմաշուք Նախագահէը չեղորհակալութիւն յայտնեց և Թրանսերէն լեզուով կարգաց ճառ մը, զոր ստորեւ կը հրատարակենք, տալով նաև Հայերէն թարգմանութիւնը.



Monseigneur l'Archevêque Yéghishé Derderian,  
Patriarche Arménien de Jérusalem:

Hier, pendant le diner que le Conseil d'Administration de la Fondation a eu le plaisir et l'honneur d'offrir à Votre Béatitude et à Son Eminence l'Archevêque Séropé Manougian, Délégué Apostolique de Sa Sainteté Vasken I<sup>er</sup> en Europe, j'ai eu l'opportunité de vous souhaiter la bienvenue au Portugal, de vous remercier de votre aimable visite, de vous exprimer notre plus haute considération et, très spécialement, de renouveler à Votre Béatitude notre profonde reconnaissance pour toutes les généreuses amabilités que vous avez bien voulu nous dispenser, à ma Femme et à moi, et aussi à mon collègue Robert Gulbenkian et à son Épouse, lors de notre dernière visite à Jérusalem.

Aujourd'hui, dans cette cérémonie, que j'ai voulu simple et modeste nonobstant sa haute signification, je dois présenter publiquement à Sa Majesté le Roi Hussein de Jordanie ma plus vive gratitude pour l'honneur qu'il a bien voulu m'accorder avec la décoration «Étoile de Jordanie», de Première Classe.

Je sais parfaitement bien que cette décoration m'a été conférée non pas pour ce que je suis, non pas pour ce que je veux et non plus pour ce que je fais: mais, uniquement, pour ce que je représente.

En premier lieu, dans cet acte, je représente l'esprit et la volonté du grand bienfaiteur et du grand humaniste qui fut Calouste Gulbenkian.

En deuxième lieu, je représente la Fondation qu'il a créé, et qui fait tant de bien, non pas seulement au Portugal, pays de son siège, mais aussi dans d'autres pays, notamment des pays du Moyen Orient, et aussi, avec le plus haut intérêt, en faveur des communautés Arméniennes dans le monde.

Donc, c'est la mémoire de Calouste Gulbenkian et l'œuvre de la Fondation qui porte son nom que la décoration, dont les insignes Votre Béatitude vient de me remettre, consacre avec tant de signification.

Ainsi, je dois préciser, pour l'amour de la Justice, que si c'est moi qui reçois les insignes, c'est Calouste Gulbenkian qui reçoit, à titre post-hume, la décoration.

Et, en effet, tous les hommages sont dus à sa mémoire, car très peu de personnes auront existé qui, comme lui, tant aient travaillé et si peu aient directement profité des fruits savoureux de leur travail.

La décoration, dont les insignes Votre Béatitude vient de remettre dans mes mains, a été accordée par un jeune et grand Roi.

Sa vie, qu'il nous raconte dans ce livre admirable "Il est difficile d'être Roi", est un exemple, au même temps, de courage, de réflexion et de diplomatie vraiment exceptionnels.

L'impression que ce livre nous a donné c'est encore plus profondément fixé quand, par la très aimable intervention de Votre Béatitude, Sa Majesté le Roi Hussein nous a accordé l'honneur de nous recevoir à Amman, capitale de la Jordanie, et de causer avec nous pendant quelque temps.

Je n'ai jamais vu dans un homme si jeune une aussi grande conscience de la responsabilité de la fonction et une volonté plus ferme de bien servir s'exprimant avec tant de simplicité et avec un sourire si agréable.

Je rappelle, maintenant, que, dans ses mémoires, le Roi Hussein, faisant référence à son Grand-Père, le Roi Abdullah, avoue qui fut celui-ci qui a exercé le plus d'influence sur sa vie.

Et ainsi sera.

Le Roi Hussein doit avoir toujours présent dans son esprit la réponse que son illustre Grand-Père a donné, la veille de son départ pour Jérusalem où la mort perfide l'attendait, à l'ambassadeur d'un pays étranger qui le précautionnait au sujet du grave risque qu'il allait courir:

*« Je vous remercie pour cet avertissement, mais même si c'était vrai, j'irais encore à Jérusalem. Ma vie appartient à mon peuple, ma place est au milieu de lui; je mourrai à l'instant fixé par la destinée».*

Le Roi Hussein a bien montré, dans la courte et agitée période de son règne, qu'il a hérité de son Grand-Père les qualités extraordinaires que cette réponse révèle.

Que Dieu l'aide et protège dans sa difficile tâche d'être Roi. Ce vœux contient mon meilleur remerciement pour l'honneur qu'il a bien voulu m'accorder.

Զերդ Ամենապատութիւն,  
Տ. Եղիշէ Արքեպոս. Տէրուկիւն,  
Պատրիարք Հայ՝ Երևանապէտի.

Երեկ, մաշկերայքի ընթացքին, զար Հիմնարկութիւնն Վարչութիւնը համայնք թափառութիւն ունեցաւ, տալու Զերդ Ամենապատութիւնն կ. Ն. Ս. Օ-ծուրիւն Վազգէն Առաջինի Նէրպապահ Պատուիքակ Գերշ. Տ. Մերովը Արքեպոս. Մանուկիւնի, պատուիւթիւնը ունեցայ բարի գաղուս մաղքելու Զեզի ի Բորբոռկալ, շնորհակարաւութիւն յայտնելու Զեր սիրայի այցելութեան համար, սրբայացնելու մեր բարձր յարգամեք և, վաճառան գելու Զերդ Ամենապատութեան նկատմամբ մեր զգացած խոր երախտագիտութիւնը այն բոլոր ազնուութիւններուն համար՝ զարս հանեցաց բաշխել մեզի, Տիկնօս և ինձի, իմշտէն նաև, գործակցին՝ Ռոպէր Կիւպէնկանի և իր Տիկնօց, Երուսաղէմ մեր վերջին այցելութեան առքիւ։

Այսօր, այս արարողութեան, զոր ուզեցի պարզ ու համեստ՝ հակառակ ամոր բարձր իմաստին, պարունակութիւններուն համար՝ զարս հանեցաց բաշխելու խոր երախտագիտութիւնն

այն պատիհին համար՝ որով հանած է ինձի ընծայել «Յորդանանի Ասող» առաջին կարգի շքանշանը:

Քաջ գիտեմ որ այն շքանշանը ինձի ընծայուեցաւ ոչ իմ անձիս, ոչ իմ արժեքին և ոչ ալ իմ գործիս համար, այլ միմիայն իմ ներկայացուցածիս:

Ամենին տառաջ, այս պահուն, կը ներկայացնեմ ոգին և կամքը մեծ բարերար և մեծ մարդասէր հանգուցեալ Գալուստ Կիւլպէնկեամի:

Երկրորդ՝ կը ներկայացնեմ Հիմնարկութիւնը զոր ստեղծեց ամ և որ այնքան բարիք կը բաշխէ ոչ միայն Բարերուկալի —ուր իր Նեդրուն հաստատաւած է—, այլ նաև տարբեր, յատկապէս Միջն Արևելեան երկիրներու մէջ, ինչպէս նաև, բարձրագոյն ուշադրութեամբ, աշխարհի բոլոր կողմերը գտնուող Հայ համայնքներուն:



Կիւլպէնկեամ Հիմնարկութեամ նախագահ Տիգրան Ա. Բերսիկաս  
կը կարգայ իր նարը, «Յորդանանի Ասող» շքանշանի յանձնումն ենք:

Ուրեմն, Գալուստ Կիւլպէնկեամի յիշատակը և իր անունը կրող Հիմնարկութեամ գործառնութիւնն են որ կը նուրբագործուին այսօր այս պարգևատրութեամբ, որուն շքանշանները Զերք Ամենապատութեամ ձեռքով յանձնուեցան ինձի:

Այսպէս, ամերածեցու է որ նշդիմ Արդարութեամ սիրայն, քէ երէ ես եմ շքանշանները ընդունողը, առա Գալուստ Կիւլպէնկեամն է որ, յետ մահու, կը պարզեւառրուի:

Եւ արդարեւ, առանց յարգանքի արժանի է անոր յիշատակը, որպիսին իիշ մարդիկ տարած են, որոնք անոր նման շատ աշխատած ըլլան և ֆիշ օգտագործուած են, իրենց աշխատանքի բազր արդիւմնեն:

Փարզեւատրութիւնը, որում շխանշաները Զերդ Ամենապատռութիւնը դրաւ ձեռներուա մէջ, կը շնորհուի երիտասարդ և մեծ քագաւորի մը կոպէտ:

Կեսամբը, զոր կը նկարագրէ ան իր «Նժուար է Թագաւոր Ըլլալ» երանալի գրքին մէջ, միաժամանակ օրինակ մըն է իրավէտ բացառիկ ժաշութեամ, կշռագաւումի և նարուար դիւմանագիտութեամ:

Այդ գիրքն մեր կրած տապարութիւնը աւելի խորացաւ, երբ, Զերդ Ամենապատռութեամ ազնիւ միջամտութեամ, Ն. Վեհափառութիւն Հիւսչյ Թագաւոր շնորհք ըրաւ մեզ ընդունելու Յորդանանի մայրաքանակ Ամսանի մէջ և մեր հետ խօսակցելու որաշ առևն մը:

Նըրեք տեսած չեմ երիտասարդ անձնաւորութիւն մը, խօրապէս զիտակից իր պարտականութեամ պատասխանաւուութեան և պատրաստակամ՝ ծառայելու, որ իմբգիմք արտայայտէր այնքան պարզաւեամբ և հիմայող ժպիտով մը:

Կը վերյիշեմ իմաս, որ իր յուշերաւն մէջ, Հիւսչյն Թագաւոր ակնարկելով իր մեծ հօր՝ Ազյուլլա Թագաւորին, կը խօսուվանի քէ ան է որ ամեն աւելի ազդած է իր կեամբին վրայ:

Եւ այդպէտ ալ է:

Ամենակած է որ Հիւսչյն Թագաւոր միշտ իր մտիմ մէջ ունի այն պատասխանը՝ զոր իր հաշակաւոր մեծ հաշըր տուաւ զինք վնանգէն զգուշացընելու եկած օտոք դեսպանին՝ նրուսադէմ երբալու նախօրեալին, ուր նննգ մահը կը սպասէր իրեն.

«Ենորհակալ եմ զգուշացումին համար, սակայն նոյնիսկ եթէ  
այդ իրաւ ըլլար, գարձեալ երուսադէմ պիտի երթայի: Ի՞ս  
կեանք կը պատկանի իմ ժողովուրդիս, իմ անդս անոնց մէջ  
է. պիտի մեռնիմ ճակատագրի սրուած պահուն»:

Հիւսչյն Թագաւոր իր իշխանութեամ հարմ բայց խաճանկ շրջանին լաւագայն ցոյց տուաւ քէ իր մեծ հօրմէն ժառանգած է այն բացարիկ արժամիքնը, զոր այս պատասխանը կը յայտնաբերէ:

Թոզ Ասուուած օգնէ իրեն և պաշտովանէ զինք քագաւոր ըլլալու գրծ-սարին պարտականութեամ մէջ: Այս մաղթանքը կը պարունակէ լաւագոյն շնորհականութիւնը պատիւն համար՝ զոր ան հանեցաւ շնորհել ինձիք:

Հիւրասիրութիւններու և ընդունելութիւններու առեն, ինչպէս նաեւ պաշտօնական այդ առիթով արտասանուած խօսքերու Ֆրանսերէնչ-Հայքէն և փոխադարձ թարգմանութիւնները կատարեց Հոգէ. Տ. Շահ Անչման:

«Ենորհաւորութիւններէն ետք, Պատրիարք Սրբազնը առանձնացաւ Տիրա Ռուպէր կիւլպէնկեանի գրասենեակը, ուր Հիմնարկութեան պատասխանաւուններուած հետ խօսակցութիւններ ունեցաւ երուսադէմի Հայ Պատրիարքութեան և իիլպէնկեան Հիմնարկութեան գործակցութեան շուրջ:

Կէսօրին, Հիմնարկութեան Վարչութեան և գլխաւոր տնօրիններուն հետ, Պատրիարք Սրբազնը և իր հետեւրդները ճաշի հիւրը եղան նախազահ Բերտիկասի:

Ճաշէն ետք, Ն. Ամենապատռութիւնը այցելեց Լիգունի Կարտինալ-Պատրիարք Տ. Մանուկէ Կոնսալին Կերէյրային, իր Աթոռանիսա Պատրիարքարանին մէջ: Պատրիարք Սրբազնին ընկերացան Ն. Վակմութիւն Կարտինալ-Պատրիարքի անձնական բարեկամ նախազահ Բերտիկաս, Արեւմտեան

Եւրոպայի Կաթողիկոսական Պատուիրակ Գերց. Տ. Մերովքէ Արքեպոս. Մանուկիսին, Հոգչ. Տ. Շահէ Վլդ. Անէմեան և Պրի Կ. Հինդիեան: Պատրիարքարքանի մուտքին, Նորին Ամենապատուութիւնը ընդունուեցաւ Պատրիարքական Փոխանորդ Գերապայծան Տքբ. Լզայան տա Բօզա Բերէյրայի կողմէ, որ հիւրերը առաջնորդեց Պատրիարքական Դահլիճը, ուր կը սպասէր Ն. Վահմանթիւնը: Ողջապուրումի և բարի գալուստի խառքերէն ետք, Լիզառնի Վահմաշուք Կարտինալլ իր հիւրերը առաջնորդեց իր անձնական հիւրատանեակր, ուր Ն. Ամենապատուութիւն Տ. Եղիշէ Ս. Պատրիարքը յանձնեց Երուսաղէմէն յատկապէս տարած սատափով կազմուած Բորթուկալիկրէն Ս. Գիրք մը, նըր-բահիւ սատափեայ տուփի մը մէջ, գործ՝ Բեթղեհէմի արհետաւորներու:



Ն. Ամենապատուութիւնը Լիզառնի Կարտինալ-Պատրիարք Տ. Մանուկի Կանսալիս Կերէյրայի ենա, վերջնայն Պատրիարքարքանին մէջ: Ներկայ են նաև Տքբ. Ա. Բերտիկաս, Գերզ. Տ. Մերովքէ Արքեպոս. Մանուկիսին և Հոգչ. Տ. Շահէ Վլդ. Անէմեան:

Մօտ կէս ժամ տեսող սիրայիր խօսակցութիւն մը յաջորդեց նուէրի ա-սիթով արտայայտուած չնորհակարութեան խօսքերուն, որուն ընթացքին Ն. Վահմանութիւնը վասահեցուց թէ կը փափաքէր ասսպայման ուխափ գալ Ս. Երկիր և Փոխադարձել Նորին Ամենապատուութեան այցելութիւնը:

Հրաժեշտ առնելէ ետք Լիզառնի Կարտինալ-Պատրիարքէն, Ն. Ամենա-պատուութիւնը այցելեց Բորթուկալի Նախապահական Պալատը և պատուու տոմարին մէջ ստորագրեց:

Նոյն օրը, Պատրիարք Արքազանը այցելեց նաև Լիզառնի Թանկար բանը, որուն գետնայտկը արամազդուած էր Գալուստ Կիւլպէնիեամի հաւ-

առածոյին Արարական Արուեստի գործերուն։ Տարօրինակ էր բարձր ճաշակով պատրաստուած ցուցակերկերու ետին հիացումով դիտել իսլամական արուեստի նըրագոյն նմոյշեր՝ ժեռագիրներու զարդարանքներին մինչեւ առեղնակործները, գորգերէն մինչեւ գունագեղ լամբարները։ արուեստ մը, զոր արարական քաղաքակրթութիւնը ջաղկեցրւցս էր գարեր առաջ նոյն այդ երկրամասին վրայ, և որ Անտալուղեան իր ծննդավայրը կը վերադառնար Հայու մը ձեռքով։

Այլապէս տարօրինակ և անակնկալ հաճոյք մը եղաւ ծանօթացումը կիւլպէնկեան արուեստի գանձին, որուն համար Հիմնարկութիւնը գնած է կախկին պալատ մը Լիլպոնի արուարձաններէն մէկուն մէջ։ Նկարներուն գորգերու և ժեռագիրնեղէններու, սպասներու, կանկարապէններու և պըռնեստի բոլոր ժամանակներու և մարզերու ընտրելագոյնին կ ամենչն հազուագիւտին շահմարանը զիմուտ պառոյա տալու շափ հիացումով աբրեցուց այցելուները։ Հիացումը մանաւանդ տեղնուածներէն անդին անսեսանելի, բայց իր ճաշակին անվեճելի վստահութեամբ այնքան ներկայ' մեծ Հայորդիին նկատմամբ, որուն փառքն է անտարակոյս իր թանգարանը։

ար ։ Նոյն գչչեր Հրաժեշտի ճաշկերոյթով մը փակուեցաւ Պատրիարք Սըր բազանի այցելութիւնը Գ։ Կիւլպէնկեան Հիմնարկութեան ճաշկերոյթը տըրացուն, Միթօ հիմունոցին մէջ, ի ներկայութեան Հիմնարկութեան Վարչուուց, Բեան մանգամներուն, իրենց Տիկիններուն և Հիմնարկութեան հայ կապուած խումբ մը անձնաւորութիւններուն։

Նորին Ամենապատութիւնը այս առթիւ յայտնեց իր հիացումը մէկ Բարերարին և անօր Գործին նկատմամբ, ի որոէ իր բարեմաղթութիւններն ու օրհնութիւնները բաշխեց անօր գործ շաբունակող և անունը կրող Հիմնարկութեան հանորը որտանուէր ու իմաստուն զեկավարներուն։

ար ։ Յախորդ օր, Երեքշարթի, 23 Փետրուար, Նորին Ամենապատութիւնը և իր շքախումբը Լիդամի ողակայանին մէջ Հրաժեշտ առին Դալուստ կրել պէնկեան Հիմնարկութեան նախադաս Տքթ։ Ազերեատ Երարիկաոյէն, Հայկական Բաժնի Տեօրէն և Վարչութեան անդամ Տիար Մոպէր Կիւլպէնկեանէն և իրենց ընկերացող Տիկիններէն, ինչպէս նաև Հայկական Բաժնի պաշտօնեաններէն, լաւագոյն տրամադրութիւններով և զշացումներով։



## Ա. ԳՐԱԿԱՆ

## ՕՏԱՐԱԿԱՆԸ

նոյն օրը, արեւամուտէն առաջ, Յովսէփ Արեւաթացին Պիղատասին ներկայացաւ խնդրելու Օտարականին մարմինը։ «Առշաւողք իմ Ռւսուցիչու էր, ըստ, կուզեմ իրեն ընել վերջին յարգանքը, թաղելու համար զի՞նքը ինձի համար պատրաստուած գերեզմանին մէջ»։

— Երբ վերագտանայ Հարիբաթագեռը, ըստ Պիղատոս, և ներկայացնէ տեղեկադրութանը ինչուղոներու մասին, այն ատեն կը քննէ առնել մարմինը։

— Տէր իմ, ըստ Արեւաթացին, ժամը երեքն ի վեր արդէն մեռած է Ան։

— Մեռած, զարդացաւ փոխարքան, և այսքան կանո՞ւին։

— Մեծ հոգիները շուշ կ'ազատին իրենց ժամնին պատեանէն, ըստ Արեւաթացին։

— Ըստ թէ մեռնողը մեր Ռւսուցիչն էր, Հարցուց Պիղատոսը, բնէ էր Անոր վարդապետութիւնը։

— Անքա սէր կը քարոզէր, կը հաւատար թէ սէրն է կեսնիք մեծագոյն դաշտնիքը։ Սիրել, յաճախ կ'ըսէր Ան իր կինդանութեանը, յափտանութիւնը գրաւել ու լցնել է։ Աստուածային այդ զգացումով Ան կը մտնար բոլոր մարդերուն։ «Օթէնքները կը թան մէղ բրտութեան տանիլ, ինժամտութիւնը՝ անձնապատանութեան, արուեստները՝ յուսահատութեան, որովհետեւ իրեն ու երեսյթները միշտ նոյն են ըստ էռութեան և բացարձակ ոչ մէկ ձեւի մէջ կը թան ամփոփուիլ, կ'ըսէր, բայց սէրը կը մայ անայլոյ և անփոփուին։ Աստուած միայն կը թայ վերջացնել ինչ որ սիրով կ'սկսի»։

«Սիրոյ չորչիւ Ան կը թան ապահ բորոտաներու սրտին, հասցնել իր ձախը խուլերու ականջին և հողիին լոյսը կոյրերուն։ Սիրոյ կապով իրարու զողել կ'ուչէր բոլոր ցեղերը

և իր անձին մէջ հաշտեցնել մեղքերը ժարդոց։ Մեռնողը հրաշալիք անձնաւորութիւն մըր էր, իր ներկայութեանը մարդիկ երջանիկ էին, և որուն հետ որ խօսէր, որուն որ հպէր, անոնք կը մոռնային իրենց կարիքներն ու ցաւերը։ Իր հրաշները արդիւնք էին այդ մէծ զգացումին և թովչութեան։

«Եր հոգին ժագուր էր լերան լճին պէս, երկինքն ու ժարդոց սէրը հօն կը հայելիանային քաղցր ցոլարձակումներով։ Անիկա խաղաղ էր ու բարի և կեանքի առջև կը կենար այնպէս՝ ինչպէս կեցաւ աշխարհ եկող առաջին ժարդոր։ Իր մէջ մեր հոգիի և ժարմնի մասերը բով քովի կուգային կատարեալ ձեռովկա այդ ներքին օրէնքով էր որ Ան կ'իրադորձէր իսր հրաշները։»

Այս խօսքերուն վրայ ներս մտաւ Հարիբաթագետը, տփոյն և այլայլած։ Պիղատոսը յուշադրութեամբ զինուորականին նայեցաւ։ «Թէր Փ. տուրդ, Հարցուց, և ինչո՞ւ այսքան րինուած կ'երեւիսա։»

«Աւելի կանուխ կ'ուզէի զաջ, տէր իմ, ըստ Հարիբաթագետը, ապայն երկրաշարժը և անոր յաջորդող խաւարը որ Վարդապետի մահն վերջ ծածկեց բլուրը, արգելք հանդիսացան։»

— Մտո՞յդ է թէ մեռաւ Հըրէից Թագաւորը, Հարցուց Պիղատոս։

— Մեռաւ, պատասխանեց Հարիբաթագետը յուզումնահար, առանց մեր օժանդակութեանը պէտք ունենալու։

— Լաւ, ըստ փոխարքան, թող յանձնուի ժարմինը այս մարդուն, ցոյց տալով Արեւաթացին։ Հսկեցէք միայն որ թաղուելէ վերջ, զերեվմանը փակուի քարով և կնքուի, և քանի մը օրուան համար հսկողներ դրուին հօն, որովհետեւ մեռնողը կը յաւակնէր ըսկու թէ իր մաւչէն երեք օրեր վերջ յարու-

Թիւն պիտի առնէր : Սակայն դուն շատ տկար Կ'երեւս, Ի՞նչ է պատահեր քեզի, Հարցուց Պիղատուը զինուորականին :

Հարիւրապետը ձեռքը ճակատին տարաւ, ամփոփիլու համար իր ցրուած մտածումները, յիտոյ բաւ.

— Ինչ որ տեղի ունեցաւ կարելի չէ մարդկային լեզուով պատմել : Ձինքը խաչեցինք երկու աւազակներու միջև, որոնք մինչեւ վերջ իրեն կը նայէին, մին ինչը և միւր աւելի բարեացակամ, երկուքն ալ իրմէ կ'ապահէին կարծես իրենց ապատութիւնը : Ամրոջ խաչելութեան ընթացքին Վարդապետը երկնքին հետ կը խօսէր, իր մտածումները ուզգուած էին մէկու մը՝ զոր Հայր կը կոչէր : Շուրջի ազմուկը, Հայուշչները, կարգառուած բռունցքները, ակնակապիճներէն դուրս ինկած աշքերը, լայնափեռէ բացուած բերանները, որոնք շարունակ անէծ ժեմքը կը տեղային, արդէւք չէին իր մենափառութեանը : Ժամ մը զերջ մեռած էր արդէն :

«Տարիներով զինուոր եղած եմ և մասնակցած Գաղիոյ և Սպանիոյ պատերազմերուն և կուուած բարբարուներու դէմ, քանից մահը շատ մօս եղած է ինձի, սակայն ընաւ չեմ ունեցած այն ներքին անդունանը, զոր ունեցայ ամէն անդամ երբ Խաչուորդին կը նայէի : Մէկը որ խաչի վրայ դիտէր կարեկցիլ իր թշնամիներուն և ներել աննոց, որ արդաք եղաւ աւելի քան արդարութիւնը, Հրազում և երկիւլ կը պարտադէք ամէնուն» :

«Մահէն քանի մը վայրկեան առաջ Ան վերջին անզամ երկնքին նայեցաւ, ապա աւելի աղազակ մը արձակեց : Իր ձախը կայծակի նման երկու մասերու բաժնեց երկինքը, մարեց արեւուն ջահը, կրակի չերա մը ինկաւ հողին և ցնցեց երկիւը, մէր ոսքերուն տակ հողը կը դողար ու կը բացուէր, անօթի գազանի մը երախին պէս : Եթոյոյ աւաւոր լուութիւն մը տիրեց, աւելի լուռ՝ քան լուութիւնը ինքնին : Պահ մը կարծես կեցաւ ժամանակը իր աներեւոյթ շարժումնին մէջ, և աշխարհը թուեցաւ այնքան փոքր, որ կարելի էր զայն բռնել և անդունդը նետել : Երկնքի կապոյաց վրանի մը պէս կը գողար, ասադերը կը շարժէին, իսկ մօսիկ

առւները հեծկլուալին կը թօթուէին իրենք զիրենք : Խաւարին մէջ կը լսուէին լացի ձայնը, խաչին քով կեցողներէն մին բարձրամայն կը բողոքէր թէ արդար մըն էր որ խաչիցին յետոյ իմացայ թէ Վարդապետին սրբած բորսաներէն մին էր խօսողը :

«Պղնձապոյն երկնակամարին վրայ անընթեռնելի դիրեր տեսնուեցան, արեան գոյնով : Ոչինչ կարելի էր նշմարել . բոլորս ալ սահմանկիր էինք և քարացեր մեր տեղերը : Միայն համատարած մութին մէջ փղոսկըր- և այ չափի մը պէս կը շողար Խաչեալին մարմնիր : Խրապէս արդար էր Ան :

Պիղատոս պահ մը մեաց լրւու և մտածելու, յետոյ ըսաւ Հարիւրապետին . «Գնա՞ և պառկէ, անքոն կ'երեւիս» : Ապա յանձնեց իր մատանին Արեմաթացիին և ներս դնաց :

Ցովսէի հրաման առնելին յետոյ գնեց անհրաժեշտ պատանքը և ուզգուեցած դէպի խաչելութեան վայրը : Ճամբան հանելուից առ Նիկոլիմսոսին, որ մեծ քանակութեամբ զմուռու և հալուէ իր ծառային շարակը առաւած Գողգոթայ կ'երթար : Անոնք իրարունայից ամօթով ու բեկումով և անիսոս յունաչացան քով քովի : Ճամբան իրենց եկան միահանալու Օտարականի աշակերտեներէն ումնք, ինչպէս նաեւ գաղտնի հետեւորդները և անծանօթ հրացոցները : Քանանինդգերորդ ժամու այս բարեկամները, որոնք չէին ուղած գտանգել իրենց անձը, այժմ դուրս թափած իրենց թաքստոցներէն, մեծ զոհին վրայ ցողելու կ'երթային իրենց պաղպաղջոն արցունքները :

Երբ Գողգոթայ հասան, զինուորները վար առեր էին արդէն երկու աւազակներու մարմինները, նետելու համար զանոնք զատապարտեալիներու յատուկ հասարակաց վիուին մէջ : Խաչին քովն էին Օտարականին մայրը, Մագդաղյէն և սիրելի աշակերտ Ցովհաննէսը : Մայրը դրած իր ճակատը խաչափայտին՝ կու լար : Մագդաղյէն սեւեռարիբ կը նայէր Վարդապետին, առանց հաւատալ կարենալու իր տեսածին : Իրեն այնպէս կը թուէր թէ իր հոգին այլեւս իրը չէր, թէ ինքը փոխադրուած էր ուրիշ աշխարհ մը առանց ցաւի, ուր լիճեր կային և գետեր, որոնց եղերքներուն վրայ կ'ամէին կարմիր ու սկանդուն ծաղիկներ, նման Օտա-

բականի մէջքերուն: Յանկարծ արեան կաթիլ մը ինկաւ Մագդաղինէի դէմքին՝ ուցնեց բովանդակ իր էտոթիմը: Արիւնի այդ ցողը ծաւալքցաւ իր մարմնի մութ բաւկիղներէն, ընելու համար զինքը նոր արարած մը, ձերմակ շուշան մը, խաչի ոտքին բուսած: Յովհաննէ կախած էր գլուխը կուրծքին, առանց նայիլ համարձակելու կապոյտին մէջ յաղատարած Թագաւորին, որմէ փառքի աթոռներ էին խնդրեր ինքն ու իր եղբայրը, տակաւին քանի մը օրեր առաջ:

Վար առին մարմինը խաչէն, և հանգչեցին զին իր ցաւատանջ մօրը կուրծքին, որուն հոգին մէջ շատ կանուխէն խրած էր ւիրոյ և վատի սրաքը: Ան այժմ իր բազուկներուն վրայ կր կրէց զաւկին դիակլ, բայց հոգիին խորը՝ կայծկլուռն երազը ապազայ մեծ խոսումնին, որում արշալոյս գրաւականն էր եղած իր կոյս մայրութեանը: Մաղաղինէն և Սոզմէն զողդողացոյ մատներով հանեցին մէկ կողմ նետեցին փուշէ պատկր, զրբ զինուորները զետեղեր էին Օտարականի զիլուն, ծածկեցին իրենց քողերով մեռնողին մերկութիւնը, յետոյ բոլորը միասին փոխադրեցին զին Արեմաթացիին պարտէցը, որ կը գտնուէր բըրան ոտքին: Օրը իր աւարտին կը ժօտենար: Աճապարանքով Հորէն ջոր քաշեցին, լուսցին Վարդապետին մարմինը, օծեցին զին Նիկողիմոսի քերած անուշանուութիւններով և պատեցին կտաներով: Եետոյ կարգով համբուրեցին զին իր ճակատէն և դրին ժայռին մէջ փորուած զերկղմանը: Լալահապաչ արտասանեցին մահուան ազդուր, պապ խոչոր քարով մը փակեցին գերեղմանին մուտքը, կը ներքիցին Պիղատոսի մատանիով, համաձայն արտօն պատուէրին, և հեռացան տխուր և զվիշիոր: Ճեռուէն, Տաճարի աշխարակներու բարձունքն, կը լուսէր արդէն մեծ չարաթը յայտարարող փողերու ձայնը: Կիները սակայն երկար ատեն չէին կրնար զատուիլ այն քարէն՝ որ կը բաժնէր զիրենց իրենց սիրելիին, զոր պատշեր էին շատ աւելի քան իրենց գեղեցկութիւնը:

\*\*\*

Ապրիլի գեղեցիկ առառ մըն էր, նշնիները նորէն ձերմակներ էին հագեր բոլոր

պարտէղներուն մէջ: Սարոնի և Սամարիոյ գաշտերը լեցուեր էին դարհանածաղիկներով: Օքը ամէնուրեք զմուռ և հալուէ կը բուրէր: Ստեղծագործութեան առաջին օրիցը վերադարձեր էին կարծիս երկրի վրայ, Գարեղին լերան ոտքին՝ Սամարացի կինը նորէն կը լեցնէր իր սափորը Թակորի ջրհորէն, երկար նայելով Գալիլիոյ ճամբուն, մտածելով այն կապուտաչուի Վարդապետին մասին՝ որ օր մը իրեն կենդանի ջուր խոստացաւ:

Լուսաբացին, Մարիամ Մագդաղենացին, Ղաղարոսին քոյրը և Սողմէն, անուշահոտ խունկեր և իւղեր պատրաստած, Արեմաթացին պարտէցը դաշին, խնկելու: Օտարականին մարմինը: Ճեռաւոր լեռներուն վրայ արեւը կը բացուէր քաղցր յոյսի մը նման: Սէծ պատրարչէն մերջ, հակառակ անմիթթար դիշէրին, անոնց հոգիները կը տեսնէին րաներ՝ որոնք գժուար կրնային բացատրութիւնը:

Կը յառաջանային անխօս, անոնց մտքի կարմիր ոստայնին վրայ վերստին կ'ուրուագրուէր խաչուողին պատկերը և պահը արիւնու տրամադին, իսկ հոգիներու վրայ գժուար կենու նոր բացուող օրուան:

Դիտէին թէ գերեզմանին մուտքը նախորդ իրեկուրնէ գոցուած էր խոչոր քարով մը ու կնքուած, թէ իրենց ուժերը պիտի շրաէին զայն մէկ կողմ գլորելու, սակայն անրացատրելի կատահութեամբ կ'երթային, բացած իրենց հոգին գիւրին չբացատրուող ակնկալութիւններու:

Երբ պարտէղ հասան, կենդանի խաղաղութիւն մը կը ծփար մթնոլորտին մէջ, իսկ ծառերը Հաղորդութեան բաժակներու պէս կը էին բռներ իրենց ձերմակ ու կարմիր ծաղիկները: Ճեռուէն զարմանքով ու զախով նշարեցին որ մէկդէ գլորուէր էր գերեզմանաքարը, իսկ այրին բերանը մութ յօրան-ջով մը կը բացուէր յոյսին: Անոնք իրարունայիցան անխօս: Մաղդաղինէն, որ ամենէն փութիոտը կը թուէր ըլլալ, մօնեցաւ բացուած զերկղմանին ու ներս նայեցաւ. իրեն հետեւցան միւսները: Նոր անակնկալ մը ուժնորէն ցնցեց իրենց հոգիները, որովհետեւ գերեզմանէն ներս տեսան ձերմակ զգեստներ հապած երխտասարդ մը, որ իրենց

կ'ոպասէր կարծես։ Ան քաղցր ժայլտով մը ըստ անոնց ։ «Մի՛ վախնաք, ձեր փնտուածը Հոռ չէ, յարութիւն առաւ, համաձայն ձեզի և աշխարհին ըրած իր խոստուամբն։ Գացէ՛ք և ըսէ՛ք իր աշակերտներուն և բոլորին, թէ սօմ է օրը՝ երբ անոնք վերստին պիտի տեսնեն դինքը, իր մարդկային ու աստուածային բովանդակ փառքին մէջ»։

Կիները անօրինակ զգացումներէ գոյաւար, կեցեր էին քարացած։ Յետոյ գերազանց ճիւղով մը աղաստուած այս գելւթանքին, դէպի քաղաք վազել սկսան, հազիւ զսպած ճիւլը՝ որ կարծես թափանցիկ զարքած իրենց մարմիններէն դուրս պոռթկալ կը փորձէր։

Պարտէզի մուազին՝ ես գարձաւ յանկարծ Մազդազինքն։ իր հոգին չէր կրնար բաժնուիլ տայն տեղէն՝ ուրկէ անյայտացած էլ իր սիրելին։ Ա՞զ էր պատուեր հողին վարագոյրը և քանդէր մասայը մահուան, կը մտածէր ան։ Տիրուը էր ու խորտակուած նման բոլոր անոնց՝ որոնք իրենց մեծ կորուստ կը փնտան, աղանձի պէս արձակած իրենց հոգին մեկողի ետեւին։

Երբ այս զգացումներէն այլուրացած կը կինար, յանկարծ լսեց ոտնաձայնը մէկու մը որ կը մօտենար. զարձաւ և իր գելմացը տեսաւ լուսեղին կերպարանք մը որ քաղցրօրէն կր ժապէր, ինչպէս պիտի ժպտէին երկինքին ինկող երազները՝ եթէ մարմին առնէին։ Անոնց իրարու կը նայէին տարբեր աշխարհներուն անջպահտէն կարծես։ Մազդազինքն պահ մը կարծեց թէ գերեզմանէն ներս տեսած երխոսաւարդն էր իր գէմ կեցողը։ Սակայն իր հոգին տակաւ կ'արթնար իր շուրջը հոծացող խորհուրդէն, որովհետեւ իր գէմ կեցողին ձեռքերուն և ոտքերուն վրայ նըշմարեր էր բարախուն վէրքերը գամերուն։

— Բարունի՛

Աղաղակէց Մազդազինէն ինքզինքէն եւած, կարօտի և վշտի անհուն չեշտով մը և ինկաւ ծունկի, առանց բաժնելու իր նայուածքը Օտարականէն։ Որքա՛ն նման էր Անհիմա աստուածային այն անուրջին՝ որուն դուքը առկան կը մնար իր մէջ այն օրէն ի վեր՝ երբ առաջին անզամ հանդիպեր էր իրեն։ Անդիտակից բայց բուռն շարժումով երկարեց իր բազուկները Անոր՝ զոր ճանչցեր էր իր վէրքերէն։

Սակայն լուսեղին այդ ձեւէն, շուշան մը ինչպէս երկարեցաւ Օտարականին թեւը. «Մի՛ մօտենար, Մազդազինէ, ըստա, զերելդանէն գեռ նոր բուռած ծաղիկներ և մահուան յոզնած յաղթականին չեն հապիր։ Օտարականին բառերը լուսեղին մուրջերու պէս կը ծեծէին իր հողին։ որքան պիտի ուղէր որ իր բազուկները կարենային հասնիլ երկինքներու չափ հեռաւոր այդ պատկերին, անէանալու համար Անոր ճշմարութենէն և գոյութենէն, Անոր յարուցեալ կենդանութենէն։

Երբ ինկաւ կախարդանքը Մազդազինէի աշքերէն ու հողին, տեսաւ լոյսերու մէջ փաթթուած Օտարականը որ կը հեռանար։ Մարիամ նայեցաւ Անոր ետեւն անյազ կարուով, մինչ իր շրթները կը մրմնջէին. «Ե՞նչ քաղցր է մեռնիլ վերստին ապրելու համար»։ Նշենիներու նոր մրմունջը կ'անցնէր լուսութեան մէջին, ինկազոյն ու քաղցր. Մազդազինէն կը կարծէր թէ իրմէ կը գաշնակուէր այդ ձայնը, աենջանքի լուս երգի մը պէս, մահուան դէշերին և յարութեան ու սիրոյ փառքին ընդմէջին։ Յետոյ ոտքի երաւ և սկսաւ վազել դէպի քաղաք, իր ընկերներուն մօտ։

(Շարունակելի՝ 16)

Ե.

## ԿՐՈՆԱԿԱՆ

### ԱՐԵԱՆ ՓՐԿԱԳԻՆԸ

... Եւ ենդեք գարիւնք ի փրկութիւն տիեզերաց ...

ՏԱՐԱԿԱՆ

**Այս բառերով կը փառազգէ Սրբազան համերիսաւորութեամբ կը կատարէ Շարականապիրը արիւնազանդ խորհուրդը Խաչին որ, տիեզերքի՝ այսինքն՝ բովանդակ մարդկութեան բարոյական և Հոգեկան կեանքի փրկութեան զօրեղ ապաէնը եղած է զարերու երկայնքին անարդարութեան, առաջապանքներու, շարչարանքներու և գեղարաններու զիմաց բոլոր այն հաւատաւոր հոդիներուն որոնք հաւատացած են ու կը հաւատան դեռ այդ Սուրբ Արքան Հեղումին՝ արժէք և իմաստ տալու փրկարգութեան խորհուրդին ասդիմ մահուան և անդիմ յաւհանական կեանքի իրականութեան։ Արիւնով զնուած է քրիստոնեայ մարդկութեան կեանքը և արիւնով փրկուած է ան մեղքի կասպանքներէն։ Արիւնը կեանքն իսկ է և առանց արեան կեանքը գատարկութիւն է լոկ, կեանք ունենալու և առաւել կեանք ունենալու ճշմարտութիւնը արեան այդ Հեղումով պայմանաւոր է անհուսափելիորէն։ Եւ իթէ արիւն է կեանքին կենաւալչը, ուրեմն, քրիստոնեայ ժողովուրդները սեւեռարիր պարտին կրկէ իրենց Հոգիին խորը Խաչին վրայ Հեղուած սուրբ արեան՝ մեղքն ու ժաշը Խաչփայտին վրայ բեւեռած Աստուածորդույն ճնուքերուն նորոգելու և արժեւորելու համար արժէքն ու իմաստը իրաւ կեանքն ու յաւհանականութեան։**

Մեր Ս. Եկեղեցւոյ մէջ, Խաչի տօները ոչ միայն կը յաղթերգեն Խաչեցալին քաջութիւնը և փառքը, այլև անմեկնելի կերպով կը պատկերացնեն կարծես մեր ժողովուրդին ճակատագրին խաչը, և Ան այնքան

փառայեղ հանդիսաւորութեամբ կը կատարէ Խաչի տօնակատարութիւնը և հայ Շարականապիր Հայրապետաները այնքան զեղահիւս, այնքան սրտայոյլ և այնքան Հոգեզրաւ բանաստեղծական ապրութերով յօրինած են զանոնք որ ոչ միայն հաւատաւոր Հոգիներ այլև անհաւատ կարծուած մարդիկ, երբ կ'եղանակաւորութիւն ու կերպութիւն կը տպաւորուին մեծապէս անոնցմէ, եկեղեցւոյ մէջ։

Մեր Տիրոջ Խաչին արեան Հեղումը ոչ միայն փրկագինը եղած է մեր ժողովուրդին այլև մեր եռատեծ նախնիքները այնքան հանգիտութիւն տեսած են Խաչին խորհուրդին և քրիստոնէական կեանքին մէջ, և զայն Զէնն ու ապաէն, զօրութիւն և քարւիւն տեսած են Խաչի խորհուրդին մէջ, և տառապագին կեանքը, աւերն ու արիւնը, կարծես թէ իրենց քրիստոնէական զաղափարին Հետ շաղախուած, սերտ սիրով, անվկանդ հաւատքով և քաջութեամբ դիմակալած են չարի բոլոր մեքենայութիւնները և Համբերութեամբ տարած տառապանքի սաստկութիւնները, ու այդ ամուր և անմեռ հաւատքը նախնեաց դարձած է այն անմեկնիլի քաջութիւնը հաւատքին որ մեր ժողովուրդը՝ իր ճակատագրի դժիմմ, արիւնի ու աւերի, ջարդերու ու զայոթերու ու մահաւանդ իր արիւնու մարտիրոսագրութեան կածանաւոր ճամբաններու վրայ միշտ տեսած է հրաշալի երեւումը Ս. Խաչին որ իրեւու ուն Հրեղին առաջնորդած զայն, արհաւորքի ու գերութեան իր անպատճելի ճակատագրի ուղիներուն կրայ։

Ու այսօր, Զատիկիր Հինգերորդ կիրակին որ նույիրուած է Խաչի երեւան Հրաշալի դէպքին, ծագում առած երուսաղէմի Եկեղեցին, Պողոսորդ դարու առաջին քառոր-

ԽԱՆՈՒԹ. — Քարոզ խօսուած 23 Մայիս 1965. Երեւան Ս. Խաչի տօնին առիրով և ճայինափուած Ամերամի և Երևանական Հաշիմական Բատիօկայանեան:

դին, որուն ակնանտես եղած է Ս. Կիւրեղ Հայրապետը և Երրուսաղմէի բովանդակ ժողովուրդը, այդ Խաչանման լրտեղին երեւոյթը որ Գողգոթայի վրայ կը պարզուի ժամերով ու պատմական արք դրուսդր մասնաւոր նամակով մը կը պատմադրէ՝ Կոստանդ Բ. Թաղաւորին զան հաւատքի ու քրիստոնէական ճշմարտութեան մէջ ամրապնդելու համար։ Ու այդ թուղթը թարգմանուած է և կը կարդացուի Անդաստանի առեն։

Ս. Խաչի այս հրաշալի երեւումը առիթ է անշուշտ, որ, մենք ալ անդրազառանք այն բազմաթիւ Խաչի Հրեղէն սիհներու երեւումներուն որոնք մեր ժողովուրդի ճակատագրի ճամբաններու վրայ առաջնորդ աստղը եղան մեր տառապանքի ու չարչարնաքի օրերուն։ Զարշարանքներու ու գելարաններու և խորհրդապնդերու սարսափին մայլը յաճախ մթագնած է մեր ժողովուրդի հոգիկան փառելը, բայց, մթին զնաւաններին, հրաշափառպահու աղաւուած են և մեր հաւատքին հայրը, «Աղուատուն հոգւոց մերց», Ս. Գրիգոր անմահութեան և Խաչի խորհրդին սեւնարիթ և սպառապինուած Աստուածորդույն արեան Ս. Հեղումով, կելլէ վիրապէն ու Արքան ու Արքայազունունքը, բանակն ու Հայ ժողովուրդը ամրող կը դարձնէ քրիստոնէական հաւատքին ու լոյսին, պետականօրէն Արեւելքի մէջ կազմելով առաջին քրիստոնէայ թագաւորութիւր և ազգը։ Այսուհետեւ, Ս. Խաչուկ և Ս. Միսրոպ, եռամեծ մեր նախնիքը+ անդուլ և անդագրում ճիգերով ամրող Աստուածաշունչը, զիրի գիւտէն վերջ, կը թարգմանեն ոսկեղէնիկ մեր լեզուին որպէսզի Հայ ժողովուրդը հազորաւուի Աստուածային ճշմարտութեան և կենաքի Աստուածային պատգամներուն իր «Մեծառաջնշալութիւնի առնմիկ բարբառով»։

Մեծահաւատ և երախտաշատ մեր համարեղ հայրապետներն ու վարդապետները, Ս. Խաչը ունէին իրեն պարձանքի, պատուի ու փառքի նշան և անոնք խաչուած էին աշխարհին և աշխարհին համար, Պօլոս մեծ առաջալին նման։ Ու Խաչի պարձանքի ու պաշտելութեան այդ ոգին չէ որ այսօր, Յիսուն տարիներ վերջ, շեղասպանութեան անմարդկային ծրագիրէն վերջ, ասկաւին

դոյուրիխն ունի մեր մայրենի հողը և ուր մեր ժողովուրդի հանճարեղ ու համաշխարհին համբաւին տիրացած մեր աղութական ու ստեղծագործ ժողովուրդի վուսեներոր փառքով ու պատուով կը փայլին և կը վերացնեն մեր հայրենի տունը՝ արուեստի ու գեղարուեստի, ճարտարապետութեան և ճարտարարուեստի հրաշալիքներով։ Ու միթէ նոյն ճիզն ու ջանքը և իմաստաւթիւնը չէ Հայ ժողովուրդին՝ որ արեւան ճապաղիչներով սոսոգուած արեւելքի անապատներուն մէջ, իրեւեւ Հայ սփյուռք, կը կերտէ իր ապագան՝ պահելով իր մեծասաքնչ լեզուն, ազգային գոյութիւնը և փրկութեան լասար եղող Հայաստանեայ Ս. Եկեղեցին, պայծառ ու անազու, ու ի հեծուկս, իր թշնամին շեղասպանութեան ունրային մեցնայութեան, կ'արժանանաբ այսրուան ժարգասէր ու հրբերենկալ ժողովուրդներու գեղաստանքին և հաւատարմական զացումներուն իր մեռներէցներու, աշխատասիրութեան ու իմաստութեան համար, իր ապագան կերտելու և հիւրընկալ ժողովուրդներու բարիքին ստատարած ըլլալու նիւթական ու բարոյական օժանդակութեամբ։

Հասա մը մեծ ազգեր և պետութիւններ հիտախաղաղ զագրծ են այսօր, գոյութիւն ունենալիք աշխարհի վրայ, կայ սահայն ցեղ մը և թերեւ, բարձրագոյն արդարութեան դատավճիռով, ուազմական իր դիրքին և մեծ ազգերու իրերամարտ դիւնատիտական մեջնայութեան աննպաստ զանաւորումով օր մը, դադրի ու տարտղնի իշ բնագդային վայրագութեան, մեղկութեան և անատակութեան ապարժանքներու հետեւանքով, և սակայն, պիտի ազգի ու կոյսանելի յաւերժուքն Հայ ժողովուրդը լուսաւոր և մոալլ երկինքներու ներքեւ իսկ առապանքի ու չարչարանքներու, մարտիրոսագրութեան և համաժանքներու կ հեծուկս, քանի որ ունի անմեռ ու անմահ հաւատքը իր պապերուն և Խաչի խորհրդիգին՝ Հեղուած ամեկերքի բարդկութիւն կ իր փրկութեան համար։

ՀԱՅՐԻԿ ԱՐՔԵԳԱ.

## ԱՅՆ ԱՌԱԻՕՏ

Այն առաւօտ,  
Երկինքն ամբողջ արտասուացօղ  
Աչք էր անհուն:  
Արեւ, թաւին,  
Աշխերը զոյգ մեր աշխարհին;  
Նածկեր էին դէմքերն իրենց  
Տեսարանին մէջ արիւմոտ:

Խաչին վըրայ բեւեռապինդ,  
Կը վարսուէր մարմինն Անոր,  
Հիւսուած կարծես  
Երկինքներու կտաւներէն:  
Հողն ու քարեր ունէին վիշտ,  
Խոկ վարդերու բաժակներէն  
Կ'իջնէր արիւն:

Ալ չէր հընչեր սիրտերու խոր  
Զանգն իր ձայնին,  
Մեռելները յարուցանող:  
Քարեր լեցուած ուժէ մ'անհուն,  
Բառեր էին,  
Մըտածումին իր անքարքառ:

Ու ճամբաներն հեռու, մօտիկ,  
Կ'արքննային  
Իր քայլերու յիշատակով:  
Լնոներն երազ,  
Կապոյտին մէջ կապոյտ ալիք,  
Հաւատքն ինչպէս ամրախարիսն,  
Կը նայէին հորիզոնին  
Իրմով բացուող:

Ցառն ու տատասկ,  
Այն առաւօտ,  
Կը հիւսէին թագն անսովոր  
Արքային նոր,  
Ծառերն ամէք խաչերու պէս  
Կը կրէին մարմինն իր խոնջ,  
Քաղցր պտուղ հոգիներու:

Մութ ամպերէն Գողգոթայի  
Կ'այգալուսուէր  
Ապագայի յոյսը պայծառ,  
Յորդանանը իր վազֆին մէջ  
Պահ մը կեցած, -  
Մեռեալ Ծովու շրբունքներով  
Բոցակայլակ,  
Կ'երգէր անհուն երգն Յարութեան:

ԵՂԻՎԱՐԴ

## ԲԱՆԱՏԻՐԱԿԱՆ

### ՑՈՎՀԱՆՆԵՍ ԵՊՈ. ԴՈՓԵԱՆ

(1225? - 1290?)

Յովհաննէս Եպո. Դոփեան մենք է Հաղուատի Վանքին երեւելի առաջնորդներէն : Անուեցած է երկարատեւ պաշտօնավարութիւն (1261-1288) և իր օրով վանքը ապրած է բարգաւաճ շրջան մը : Իր նախորդին՝ Համազասպ Եպիսկոպոսի նման ինքն ալ եղած է շինարար առաջնորդ մը : Կառուցած է Հաղբատի Գրատունը՝ հանդերձ պրահով և գափիթով : Կանգնել տուած է Ամենափրկի Խաչարձանը որ շատ ուշագրաւ գործ մըն է արուեստի տեսակիտէն : Իր թելադրութեամբ Վարդան Արեւելցին զրած է Սալդոսաց Մելիութիւնը (1265) և Ցովհաննէս Պրուց շարադրած է «Յաղագ» երկնային Շարժման» աշխատութիւնը (1284) : Անշուշտ շափով մը իր չնորոշիւ է որ այդ շրջանին Հաղբատի Վանքը հարստացած է շատ մը նուիրատուութիւններով՝ Ս. Նշանին միաբանակող բարեպաշտներու կողմէ ընծայուած :

Ցովհաննէս Եպիսկոպոս որդին էր Դոփեան Գրիգոր իշխանին : Զինքը առաջին անդամ կը տեսնէնք 1244-ին, իշուած իր եղրօր Հասանի հետ : Իր անունը քանդակուած է բագդաթիւ արձանագրութիւններու մէջ 1261-1288 թուականներուն : Ստորեւ կը ներկայացնէնք այդ արձանագրութիւնները դասարուուած ժամանակագրական կարգով ըստ կարելոյն, և տեղանել մանր սրբագրութիւններով : Այս արձանագրութիւնները կարեւոր շափով մը կը պատկերացնեն մեր առջեւ Դոփեան Ցովհաննէս Եպիսկոպոսի արդիւնաւոր պաշտօնավարութիւնը :

1-։ 1244-։ Արդ, որք... ընթեռնոյք և աւգտիք... յիշեցէք առաջի զենման Քրիստոսի, զի՞ւ զԳրիգոր և զամուսին իմ զՄայա [մք?] ան և զարագատ որդիքս իմ զհա-

սան և... զՅուհաննէս... Գործեցաւ ի Թուականութեան Հայոց ՈՂԴ-ու Ցովհաննէն, Յիշատակարանք Զեռագրաց, 1961, էջ 960 :

2-։ 1261-։ Ի թվին ԶԺ, կամաւել Աստուծոյ ես նուաստ ծառայ Քրիստոսի, Սարկաւագ վաճառական, որդի Վրթանիսի Գառնեցոյ, ապաւինեցա ի ս. Նշանս Հաղբատայ և կարմեցի Խաչ մի արծաթի ոսկեղաւծ և Բ նափորտ նասիճ, և ատլաս վառ վասն փրկութեան հոգո իմո, և էտու ի ս. ուխտու եւ Եպիսկոպոսս տէր Ցովհաննէս, Հանդերձ վարդապետաւու և միաբանաւուք ընկամոն և սաւմաննեցին ինձ յամենայն ամի Բ պատարագ յետ ծակամտին Բ կիրաքիչին : Ուշափ ես կենդանի եմ իմ ծնողացն առնենն Բ Վըրթանիսի, Բ Աթանասի, Բ Եղիկիչի, Բ Տիկինմաւրին, և յետ իմ Ելից՝ ինձ առնենն Կատարիչըն աւրհնին յլատուծոյ և խափանրզն դատին ի Տեառնէ Լաֆաղարեան, Հայրամա, 1963, 166(35) :

3-։ 1262-։ ԶԺԸ, յառաջնորդութեան տեսան Ցովհաննէս... Գարբաննեցու որոշովք իմովք եկի ի ս. ուխտա Հաղբատա և ըստ կարողութեան իմո միաբաննեցու Նշանին ի ետու Լ. եղ... և տէր Ցովհաննէս և միաբանքս հաստատեցին մեղ պատարագ զուուրդ Գրիգորի տամին ամէն զեկեղեցիս : Կատարիչը աւրհնին յաստուծոյ Նոյն, էջ 212(93) :

4-։ Անուամբ բարերարին Աստուծոյ... Հարսն Գարբաննեցոյ<sup>(\*)</sup> և որդիք իւր Վաչէ

(\*) Նկատենով որ «Գարբաննեց» անումը անդամ դուռարութեամբ է կարգացվում, և Վաչէի և Միրաւանի հօրը անումը Գարբանէլ կը կարգացվի բ. 25 արձանագրութեամ մէջ, մեղի այնպէս կը

և Միթլառան միաբանեցան Հաղբատա և նուրբեցին ընծայա ու Նշանիս : Եւ մեք՝ տէր Յովանէս կամակցութեամբ եղարցս սահմանեցաք նոցա զսուրբ Գրիգորին ուրբաթն աւրի պատարագ զամէն եկեղեցիքս : Կատարիչքն աւրէնին յԱստուծոյ՝ Նոյն, Էջ 212(94) :

5.— 1267— Կամաւէն Աստուծոյ եւ Վարդան Տիխոնցի և ամեսսի իմ Մինա մէծ յուսով միաբանեցաք եկեղեցոյս և տվաք ընծայա ու Նշանիս ըստ մերում կարի, և տէր Յովանէնէս կամակցութեամբ եղարցս սահմանեցին մեզ պատարագ ի տառոսի Պետրոսի և Արքուոյում զամէնայն եկեղեցիքս : Մեր կենդանութեամբ՝ մեր ծնողացն առնեն և յստ մեր երկը՝ մեզ : Կատարողն աւրէնին ի Տեսանէ, ամէն : Ի թվին ԶժԶ.— Նոյն, Էջ 212(30) :

6.— Յուսովվան Աստուծոյ միաբանեցաք Գերգ ու Նշանիս : Մեք տէր Յովանէնէս և միաբանէց սահմանեցաք ու Սարգիսին Բարեկենդանին զշարաթիւ աւուրի զպատարագ Գերգայ առնեն և իւր հաւրին Սարգսին և յաւրին Քուիթանդիքին : Կատարիչքն աւրէնին յԱստուծոյ.— Նոյն, Էջ 165(33) :

7.— Ազգմամբն Աստուծոյ կոչեցան Լուսողէնին ի միաբանութիւն եկեղեցոյս Հաղպատաւա : և մեք տէր Յովանէնէս լրմամբ եղարցս առւագ նման Դ պատարագ ի տանին ի իշխափոսի հայրապետին, և Բ Գրապիտին : Կատարիչքն աւրէնին յԱստուծոյ՝ ամէն.— Նոյն, Էջ 165(34) :

8.— 1267— Ի թվին ԶժԶ. Շնորհին Աստուծոյ, Միթլար քահանա, որդի Աւայնինին, սնուցած տէր Յովանէնէսի, ես արդիւնս ի շինութեանս սրահայրակի դռան կաթողիկէս : Եւ մեք, տէր Յովանէնէս, կամակցութեամբ եղարցս, սահմանեցաք Բ պատարագ Բակասաւորին ի տանին Պարսամէի : Կատարիչքն աւրէնին յԱստուծոյ.— Նոյն, Էջ 202(70) :

9.— 1273-ից առաջ, թերեւ 1267-ին—

Շնորհաւք Ս. Երրորդութեան և ողորմութեամբ Ս. Նշանիս, ես, տէր Յովանէս, նուաստ ծառայս ծառափցն, չինեցի զդաւիթու և զգրատունս և զրահան նորին, ածի զպազատս զիճն և ետու կազմել մեծածածի պահարան Ուրդամորու : Եւ սահմանեցի ծառապարարին երիցարարացն Բ ոպիտակ տաց ցերէցն : Եւ միաբանէս ետուն մեզ Զատկի ձրագալուցն մեզ պատարագէլ՝ Դաւթի, և զինի ելից մերոց՝ մեզ և Դաւթի— Նոյն, Էջ 213(96) :

10.— 1273— Շնորհաւք Ս. Երրորդութեան և ողորմութեամբ Ս. Նշանիս, ես, տէր Յովանէս, նուաստ ծառայս ծառափցն Աստուծոյ, չինեցի զգաւիթու, զգրատունս և զրահան նորին, ածի զպազատս զիճն, և ետու կազմել զմեծածածի պահարան Ուրդամորու : Ս. Նշանին, զինեցի զգեղն Բաւլս և ընծաեցի Ս. Նշանիս, կանենեցի զիալս վասն արեւշառութեան աթարակ ամիրսպասաւար պարոն Սաղոնին և զաւակաց նորա, և յիշտակ անանց ինձ և ծնողաց իմոց և եղարց, և հոգեւոր որդոց իմո Սարգիս վարդապետի : Այլ և սահմանեցի ծառապարարին երիցարարացն Բ ոպիտակ յերէցն տալ : Եւ միաբանէս յուուն մեզ Զատկին ձրագալուցն զամէն եկեղեցիքս պատարագէլ : Կատարիչքն աւրէնին— Նոյն, Էջ 194(59) :

11.— 1273— Թվականին Զիբ, յիշիանութեան և ի տէրութեան Ս. Ուկտիսիս աթարակ ամիրսպասաւար պարոն Սաղոնին, ես տէր Յովանէս կանգնեցի զիալս ամենափըրկէտ աւզնական պարոն Սաղոնին և յիշտակ հոգու իմո— Նոյն, Էջ 193(58) :

12.— 1273— Սուրբ Աստուծու, սուրբ և Հզաւր, սուրբ և անմահ, որ խաչեցար, ողորմեա տէր Յովանէնիսի, սուացողի սմա, ամէն— Նոյն, Էջ 204(74) :

13.— 1273— Կամաւէն Աստուծոյ՝ Վարդիս, ապա ես Ախատէլու ու Խուզաւրան հաւաքարոյր, զմեր հայրէնի այրիքն և զգնուածն զՊապանց այրին, և Զեւշանց առնեն և զԴաւթի քիրենց հայրէնաւագն :

ի կացուցին Ս. Նշանիս, ընծանեցաւ ի գրաւ-  
տունն: Տէր Յովաննէս և միաբաննու էտուն  
և պատարագ ի տաւնի առաքելոյն Բարդու-  
ղիսէոսին զամէն եկեղեցիքու: Մէր կենդա-  
նութեան մէր հաւրին առնեն և յետ մէր ելից՝  
մեզ: Կատարողքն աւրհնին յԱստուծոյա-  
նոյն, էջ 196(60):

14.— 1273.— Կամաւ Աստուծոյ, յիշ-  
խանութեան պարոն Սադունին, և տէրու-  
թւան տէր Ավանիսի, ևս Ծուաննէս Քաւանան  
և եղբարք իմ Յունան, Գաւիթ, Յունան  
Միիթար, կանգնեցաք զիազա՞ն և զիա-  
մուրիչն ի Հիմանց, զիմ զնած էզին և  
զարտոն իմ Խաչիս Հէրենիք տվի, որ ամէն  
ամի աստ ուրախանան և ասեն մեզ Աստ-  
ուծ որորմի, և ծնողաց մէր օ նուուցո-  
ղաց ո Փե ով խափանել ջանա Բւդաի և  
կանին Մասնակից չ, ի թվիս Զիմ ա-  
նոյն, էջ 253(176):

15.— 1275.— Ի թիմն Զիմ: Ընորհաւք  
Տեան Յիսուսի, ևս Տէրտիս և ժայր իմ  
Խորասութեան դանգնեցաք զնշան սուրբ Խաչի  
յառաջորդութեան տէր Յովաննէսի ի վերա  
հանգստարամի Արքահամի: — Նոյն, էջ  
240(150):

16.— 1278.— Ծնորհաւք և ողորմու-  
թեամբ Աստուծոյ ևս Միթասան ծառայ Ս.  
Նշանին, եղբարդրդի տէր Յովշաննէսի,  
կացեալ բնդ հովանեաւ Ս. Նշանիս, զիմ հոգո-  
արդինս ի Հաւալ վաստակոց ընձեսէի ի Ս.  
Նշան և միաբաննու, ժօ եղն, ԳՌ սպիտակ,  
յառաջորդութեան տէր Յովաննէսի: Եպիս-  
կոպոս և միաբանք սահմաննեցին մեզ պա-  
տարագ զՊայտոնութեան տնաւրինեցաւ աւրն  
զամէն զեկեղեցիքն մեզ պատարագել, մինչ  
մէք կենդանի նեք մէր հաւրին Գարաննելին և  
մաւրնծացախն, յետ մէր ելից՝ Բ պատարագ  
իմ Եղաւրն Վաչէի, Ա Քաւիթար, Բ Աղքէ-  
րադէղին, ու զայլն մեզ առնեն Միթասանիս:  
Կատարիչն աւրհնին յԱստուծոյ, և խափա-  
նողքն դատին ի Տեաննէ: Ի թվիս Զիմ ա-  
նոյն, էջ 158(25):

17.— Սիրով Աստուծոյ միաբանեցաւ Ս.  
Ուխտիս Հաղպատա Մաթէո քահանա և ա-  
մուսին իւր Հեղիկն: Եւ մեք տէր Յովաննէս  
կամակցութեամբ եղբարցս տվաք զՊակեանց  
տանին զամէն եկեղեցիքու նոցա պատարա-  
գել: մինչ կենդանի են իւրենց ծնողացն առ-

նեն և յետ ելից նոցա՝ կէսն Մաթէսսի և  
կէնդէկդիանն: Կատարիչքն աւրհնին յԱս-  
տուծոյ: — Նոյն, էջ 159(26):

18.— Կամաւ Աստուծոյ փափառով եղեւ  
միաբանութեան Ս. Ուխտիս Անդրէսա քա-  
հան և ամուսին իւր Թամթի, էտուն ար-  
դիւն ըստ իւրեանց կարի, և մեք տէր Յո-  
վաննէս: լրմամբ եղբարցս սիրով ընկալաք  
և ավագ նոցա պատարատէ ի տաւնի Անդրէի  
տուութելոյն զամէն եկեղեցիքու, որչափ ի կենա-  
դան են իւրեանց նողացն առնեն և յետ  
վախճանին իւրեանց՝ նոցա առնեն Կատա-  
րողքն աւրհնին յԱստուծոյ: — Նոյն, էջ  
180(27):

19.— Մէե յուսով ես աւագ Մարգիս  
միաբանեցա Ս. Նշանիս, յառաջնորդութեան  
տէր Յունաննէսի, և ըստ իմուս կարի ըն-  
ծաեցի Ս. Նշանիս Մ դահեկան: Տէր Յունան-  
նէս և միաբաննու ընկալան և ետուն մեզ պա-  
տարագ զեղիքականն կիրակէն իմ հաւըն  
Խոստորպին և իմ եղբարցն Քարիմին Կա-  
տարիչքն աւրհնին յԱստուծոյ: — Նոյն, էջ  
161(28):

20.— Կամաւ Աստուծոյ ես մեղուցեալ  
Անդրէսա քահանայ անկայ ի գուստ ի կա-  
թողիկիս և ետու ընծա Ս. Նշանին ըստ ի-  
մուս կարի: Տէր Յունաննէս և միաբաննու ըն-  
կալամն և ետուն մեզ պատարագ զտանն Տի-  
տոսի առաքելոյն: . . . — Նոյն, էջ 162(29):

21.— Յուսուք յԱստուծոյ Ս. Նշանիս  
Հաղպատա, հւանէ աւագ քաղաքացի և ա-  
մուսին իւր Վարդենի, շատ արդեամբք միա-  
բանեցան սուրբ ուրսիս, և մեք տէր Յովա-  
նէս լրմամբ եղբարցս սիրով ընկալաք ի ըստ  
մէծի յուսուք իւրեանց՝ տուաք նոցա զնոր  
կիրակէին Գ շարաթն աւրն պատարագ զա-  
մէն և մեծ եկեղեցիքու: Կատարիչք գրոյս  
աւրհնին յԱստուծոյ, և խափանողքն դատին  
ի Տեաննէ ամենայն: — Նոյն, էջ 146(6):

22.— Կամաւ ք բարերարին Աստուծոյ,  
պատրիս Քեւանչերն և ամուսին իւր Տուլին  
միաբանեցան Ս. Ուխտիս Հաղպատա, և մեք  
ու էր Յովաննէս և եղբարցս տուաք նոցա ըգ-  
Վարպատ Խաչին տաւն պատարագ զամէն ե-  
կեղեցիքու: որչափ կենդանի են ծնողացն  
առնեն և յետ իւրեանց ելից՝ նոցա պատարին  
անխափան: Կատարիչքն աւրհնին յԱստու-  
ծոյ: — Նոյն, էջ 147(7):

23. — Կամաւեն Աստուծոյ պատրոն Ալ-փաւ և որդին իւր Դառքիթ մեծ յուսով միաբանեցան Ս. Ռիխտիս Հաղպատոս, և մեք տէր Ծովանէնս լրմամբ եղարցու, սիրով ընկալալաք և տուաք նոցա պատարագ գտանն եկեղեցու, որ Ծովակաթ տօի, զամէն եկեղեցիս: Կատարիչքն աւրհնին յԱստուծոյ: — Նոյն, էջ 191(55):

24. — Յուսովն Աստուծոյ միաբանեցան Ս. Նշանիս Հաղպատա Շահընահաւ և ետ արդիւնս ըստ իւրում կարի, և մեք տէր Յովանէնս և միաբանքս սահմանեցաց Ա. պատարագ յամէն տարի ի տաւնի որբոյն Աթանասի: Կատարիչքն աւրհնին յԱստուծոյ: Այլ և ըստ յուսոյ նորա տվաք տեղի գերեզմանի ի գրան եկեղեցոյ: — Նոյն, էջ 192(56):

25. — Յուսովն Աստուծոյ և Ս. Նշանիս Հաղպատայ, մեք Գ Եղբարքն Միանդարս և Աւանձարս և Խորալս, միայրանեցաց և տուաք ընծայ ըստ մերում կարի, և տէր Յովանէնս և միաբանքս սահմանեցին և էտուն մեզ և պատարագ ի տաւնի թէոդոսի թագաւորի, որչափ մեք կենդանի նեղ մեր ծնողացն առնեն: Գրիգորո և Մաթութին, և ին մեր ելից յաշխարհէն, Գ մեզ և Բ նոցա: Կատարիչքն աւրհնին յԱստուծոյ: — Նոյն, էջ 192(57):

26. — Կամաւեն Աստուծոյ միայրանեցան Ս. Նշանիս Հաղպատա... և մեք տէր Յուհանէնս և միաբանքս սիրով ընկալաք... և անհանեցաք և պատարագ ի տաւնի Մաթէոսի աւետարանչին: Կատարիչքն աւրհնին յԱստուծոյ: — Նոյն, էջ 209(82):

27. — 1279. — Կամաւ Նախախնամովին Աստուծոյ հաւը, և յառաջնորդութեան տէր Յովանէնսի, ի թիվս Հայոց Զիլ, ևս Բարսեղ քահանա կանգնեցի զուրբ Զաւրավարքո, և շնորհցի վսորան լուսոյ յանուն սրբոց մեծաւ ջանիւ և քրանամուլ անձամբ իմով, ի փրկութիւն Հոգոյ իմոյ և յիշտառի մեզ և ծնողաց մերոց և մնուցոց պացն: — Նոյն, էջ 246(167):

28. — 1279. — Կամաւն Աստուծոյ, ի տէրութեան պարոն Մադունին, և ի հայրապետութեան տէր Յովհանէնսի անյաղթ դիտականի, մեք ծոտայ ոուրբ Նշանիս՝ Մանուչիր: Գրիգորէս, Յուհանէս, կանգնեցաք զիսէս յանուն սրբոյն Մարտին զարաւո-

ւարին, և տվաք զեղիս տեղի գերեզմանի մեր հերենի հոգէ յիշտառակ մեզ: Եւ որք Երկրպատէք՝ նորոյ Նշանիս յիշեցէք զմեզ և զծողուն մեր և զողեւոր զաւակն մեր ըդ-Պետրոս, զՊաւլոս, զՄանուէլ: Թիվս Զիլ: — Նոյն, էջ 265(26):

29. — 1280. — Ի թիվս Զիլ, յիշխանութեան տեղոյն Սաղումին, ես Պածած, որդի Լիպարտի, և ամուսին իմ Դուռզա, յազգէ Մամիկոննեց, միաբանեցաք Ս. Նշանիս Հաղպատա և զուրբ Գրիգորի Լուսաւորչին, որ վկասաք ստոյք նորա ճկոյթն առ մեզ էր հախնեւք, զայն ի խնդրո եպիսկոպոսին և սուրբ միաբանաց ընձաեցաք ի սուրբ կաթողիկէն և այլ արդիւնս: Տէր Ցովանէնս և միաբանքս սահմանեցին տաւն Ս. Գրիգորի ծակամտին շարաթն աւրին և զշարաթն և ըդ-կիրակէն զամէն եկեղեցեացս պատարագն մեզ առնեն: Եւ էտաւն մեզ տուն և այդի զինչ էլ միաբանի: Կատարիչքն աւրհնին յԱստուծոյ: — Նոյն էջ 197(61):

30. — 1285. — Ի թիվս Զիլ կանգնեցաւ Խաչ ի նեղ և ի զառն ժամանակո թագաւորութեան Խմենեարի որդոյ Դաւթի, ի հայրապետութեան տեառն Յուհանիսի՝ Թոռն Դաւթին: Ես Թոռն քահանա և եղբայր իմ Տիրացու կանգնեցաք զամէնափրկէն յիշտառի հաւը մերոյ Գրիգոր քահանաբ և մուր մեր... — Յովհակինաց, Հաւուց Թառի Ամենափրկէլ, 1937, էջ 76:

31. — 1288. — Զիլ թիվս, սիրովն Աստուծոյ միաբանեցան Ս. Ռիխտիս Հաղպատայ՝ աւագերէցն Տիֆիեաց Տէրտիկն և ամուսին իւր Նազմենիք, Հանդերձ որդովէ իւրենց, և ետոն ընծայ Ս. Նշանիս խաչ մի արծաթի և երկու նափորտ, և լ զահեկան: Եւ մեք տէր Յովանէն և միաբանքս սահմանեցաք նոցա պատարագ ի տաւնի որբոց Հրեշտակապետացն Գաբրիէլի և Միքանէլի զամէնայն եկեղեցիքն անխափան, և զոեղի առաջի գրիս, շրիմ ի խնդրոյ սրբազն վարդապետին Սոսթէնիսի: Կատարիչքն աւրհնին յԱստուծոյ: — Ղափաղարիսն, Հաղպատա, էջ 205(76):

Ն. ԵՊԱ. ՄՈՎԱԿԱՆ

# ՀԱՅ ԵՐԱԺԻՇՏ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐ

Ե. - ԺԵ. ԴԱՐ

Բուն նոտագրութեան սիստեմում, երաժշտական նշանները կոչուել են գիտազ, որ նշանակում է զիծ: Խաղերը եւ-ժիծ: Դարերում ունեցել են զործածութեան երկու շրոջան: Եւ-ժիծ, Դար և ժկվ.-ժիծ: Դար: Այս ժամանակամիջոցում խաղերը զարդացել են, կատարելազործուել և զգալի փոփոխութեան ենթարկուել: Առաջին շրջանի խաղերը ունեժային (Neuma) բնոյթ ունեն, աւելի պարզ են, որոնց միջոցով մեր նախնիները ձայնագրել են սաղմոսներ, երգեր, տաղեր և շարականներ: Այս շրջանում օգտագործը ավագաւոր խաղերը հետեւեալիներն են.

Էռուանութեան խաղերը կէտաղրութեան խաղերը թ. Առուանութեան խաղերը թ. Ոճական խաղերը ժ. Կապոզ և զատոզ խաղերը ժաւ կիսանիշ խաղերը

Սակայն այս բազմատեսակ և բարդ խաղեր կիրարիւել են աւելի ուշ շրջանում: Այս հարուսա խաղերի միջոցով կարելի էր զրի անձեւ երաժշտական բաւականին բարդ ստեղծագործութիւններ:

Հայկական երաժշտութեան մէջ ձայնանիշերը կրում են հորիզոնական շարքով, եթէ երաժշտութիւնը խօսքեր ունի՝ խօսքե-

Ծեշտ.	Թ	Բութ	Վ	Փուշ	✓
Առազ	○	Երկար	/	Խոչնճ	✓
Եկործ	∞	Բւնկործ	Ճ	Մենկործ	✓
Դաշտ	❖	Ալորակածունկ	ԲՃ	Զարկ	✓
Կերկ	❖	Զակործ	ՃՃ	Կրկնոլորակ	❖❖
Ներքնափառզ	❖/	Վերնափառզ	❖❖	Խոսրովային	❖, ❖
Թուր	❖/	Լերկ	ՃՃ	Հուհայ	❖
Փաթութ	❖	Կիսափաթութ	Ժ	Թաղաւորայ	❖

Երկրորդ շրջանի խաղերը աւելի մշակած և մանրամասն են եղել, ինչպէս ննորհային յիշում է իր «Ընդհանրական» թըլթում: Այս շրջանի խաղերը անհամեմատ աշխարհական լաւ են եղել քան նախորդ շրջանի խաղերը: Կոմիտաս Վարդապետ նշում է խաղերի հետեւեալ տեսակները.

- ա. Ձայնաստիճանի խաղեր
- բ. Զարդարակաղեր
- գ. Զայնուժի խաղեր
- դ. Ամանակի խաղեր
- ե. Զայներանգի խաղեր
- զ. Բանալի խաղեր

բից վեր: Երբեմն պատահում է նաեւ որ ընթերցումը հեշտացնելու համար գործածուում էն տողի վրայ, բառերի բաց թողնուած միջոցներում: Խաղերի հետ միասին գործածել է նաեւ մեր այրութենը, որը հաւանաբար ցոյց է տուել մեղեդիների կատարման ձեւը. օրինակ՝ «ո» ուժգին, «զ» զարկ, «ը» գիր, «ա» սրէ, «ձ» ետ ձէէ, «ք» քաշ, «փ» խազ, «գ» գող, «ծ» ծանր, «լ» լար, «պ» պինդ և այլն: Ամէն մի տառ մի բառի սկզբանաւուն է եղել: Յաճախ տառեր ունեցող խաղը կէտեր ունի: «Յարակնոցում տառերի գոր-

ծածութեան յաճախակիութիւնը հետեւեալ կարգով է.

Վ. Ա. պ. Դ. Հ. Լ. Դ. Կ. Ա. ց. (Պ.):

ԺԲ. Դարքում իւրաքանչիւր տառն առանում էր երկու կէտերի մէջ՝ օրինակ՝ Ա. Վ., Վ. Ա., և այլն, իսկ ԺԴ. մ. ԺԴ. Դարքում երբեմն մի կէտ է պահպանուել, երբեմն էլ բնաւ չի դրուել:

Խազագրքերում հանդիպում են նաև կրկնակի տառեր, մասնաւրապէս և և թ: Օրինակ՝ Ա. Ա. Այս նշանները աւելի ծանր եղանակների, ստեղծեների մէջ են հանդէս դալիս, քանի ոռոգութական շարականների մէջ:

Այս եւս փաստ է, որ տառերը կատարման նշաններ են, որով հետեւ ժանր եղանակները աւելի կատարողականութիւն են պահնում քանի յորդարակները: Միին Դարքում երգչային ամբողջ ձայնածաւալը բաժնուած է եղել վիոլչակային, գլեցուային և պլիային տեղամասների ուղիւարներին:

Միին Դարքում զորժածուող խազերը հաւանաբար այժմեան եւրոպական ձայնանիշերի սիստեմը չեն ունեցել. Նրանց ցոյց են տուել միայն երեւեներ և ձայնական խազերը, որպէսզի հնարաւոր չափով հեշտացուի և զանակների իւրացումը: Խազերը, ենթադրուում է, որ ձայնագրական զօրութիւն չեն ունեցել, այսինքն չեն ունեցել այն բոլոր հնարաւորութիւնները ինչ այժմեան Աբմոննեանի խազերը կամ եւրոպական ձայնագրութիւնը: Այս ենթադրութիւնը գալիս է նրանից, որ խազերը իւրաքանչիւր վանկի վրայ չեն տեսնում, մինչզեն իւրաքանչիւր վանկ արտասանելու համար պէտք է մի խազ կամ մի հնչիւն, որպէսզի առնուազն մի հընդունուելուն բրեռունք բանաստեղծական խոսքերը, վանկերը: Պարզ երեւում է որ խազերը գործածուում էին ընդհանրապէս տուեալ եղանակի զանազան երանները և խազերը ցոյց առնու, համար, և ոչ թէ իւրաքանչիւր վանկի բարձրութիւնն ու հնչականութիւնը:

Քանի որ ձեռագիր շարականների խազերը ընդհանրապէս այս պատկերը ունեն, ուստի չի կարելի ծագրին իմանալ, կարգալ տուեալ երգի կամ մի շարականի եղանակը: Այս երեւոյթը ցոյց է տալիս որ

սիստեմը կանոնաւոր չափով ձեռուած չէր, ինչպէս եւրոպականը: և քանի որ մեզի հասուած որեւէ ձեռնարկ էլ չունենք՝ թափանցիւու և իմանալու համար իմազերի գաղտնականները, միջնադարեան եղանակները կանգնել փորձող երաժշտի առաջ շատ խոշընդուաներ են լինելու, որոնք յաղթահարելը այնքան էլ հեշտ չի լինելու:

Խազ չունեցող բառերը մօտաւորապէս երգելու համար անհրաժեշտ է իմանալ ձայնի (Ա. Վ., Բ. Վ. և այլն) յասուկ դարձւուծքները և վարպետութեամբ շաղկապել խազ ունեցող բառերին, թէ իմաստի և թէ եղանակի ողու համաձայն: Խազերի սիստեմում նշան չկրող վանկեր եղել են ոկզրից մինչեւ վերջ: Դրանք կան թէ հիմ, թէ մեջին (շարականի) ձայնագրութեան և թէ խազագրքերի չափաղանց բարդ գրութեան մէջ, և թէ աշխարհիկ երգերի խազերում:

Ենան շատ երգեր (ինչպէս Հոգեւոր, այնպէս էլ աշխարհիկ), որոնց մէջ ընդհանրապէս սական նշաններ կան և նշան չկրող վանկերը աւելի շատ են: Հասկանալի է որ այդ երգերը չէին կարող մի հնչիւնում միապատազ կրկնութիւն ինեն: Ուշագրաւ է նաևս այն, որ անհազ վանկեր հանդիպում են երբեմն նաև երգերի սկզբում: Յաճախ նշան չեն ունենում երգերի նախավերջին մի քանի վանկերը (վերջում՝ երկար նշանն է): Անշուշտ չի լինի ենթադրել, թէ այսպիսի երգերը մի հնչիւնի բազմիցս կրկնութեամբ են աւարտւիլ, քանի որ կասկածից վեր է թէ այս կամ այն ձայնին պատկանող երգեր, անկախի երգի բնոյթից, ունեցել են իրենց յասուկ մեղեդի կաղանածեւեր: Բացի գրանից, նշան չկրող վանկեր կամ բոլոր տեսակի խազերից յասոյ: Այսպէս, օրինակ, մի մեծ նշանաւոր միջին յետոյ (որը ցոյց է տալիս բարդ մելուսիկ դարձուածք ժամանակակից նուագրութեամբ՝ մէկերկու տող երկարութեամբ), նշան չկրող վանկը հազիւ թէ հնարաւոր լինէր այդ դարձուածքի վերջին հընդունուվ կրկնել մի քանի անդամ, քանի որ կարեւորն այս դէպքում ո՛չ թէ առանձին հնչիւններն են, այլ՝ դարձուածքները (Պ.):

(Պ.) Բ. Արագեան, «Հայկական Խազային Նուագրութիւն»:

Նշան չունեցող վանկերի ձայնական արժէքը կարող է կապուած լինել նաեւ յաջորդ վանկի խազի նշանակութիւնը: Այսպէս, եթէ բաշրողող խազի նշանակութիւնը կապուած է լազի որոշակի առտիւննի հետ, նաև խորդող նշան չկրող վանկը կարող է նախապատրաստել անցումը՝ գէպի այդ տատիւճանը: Հնչելների մի իսումբ, երբեմն ամբողջական մելոտիկ մի-մի գարգուածք մէկ նշանով էին գրի առնում. այսպիսի գարգուածքները ճշգրիտ կարդարու կամ երգելու համար պէտք է դիմել տումալ ձայնին յատուկ մելոտիկ բարձուածքներին և խմբաւորաւմներին. այսինքն, ԱՁ-ին յատուկ գարգուածքները պէտք է որոնին ԱՁ-ին մէջ, եթէ ձայնը ԱՁ է: Ռ. Աթայեանը յիշասակում է թէ համար 8307 ձեռագրում (1365) խազերի տախտակը հետեւեալ վերնադիրն է կրում. «Անուանեալ եղանակաց ձայնից, գիւացից իմաստնոց: «Ենշանակաց» է տուում և ոչ թէ «փաղից», որովհետեւ կիրաքանչիւր խազ, նշան, կարող է նաեւ հանդէս գալ իրը մի եղանակ կամ մելոտիկ մի գարգուածք: Ասիկա շատ լուրջ մի հարց է և մինչեւ այժմ յատի չի պարզաբանուել, որովհետեւ մեր խազերի լեզուն տակալին չի յայտնաբերւել:

Մեր եկեղեցական երաժշտութիւնը հիմներած է ութ ձայների և երկու ստեղի եղանակների հիման վրայ: Հայկական ութ ձայները ե՞րբ ե՞մ ո՞ւ մ ձեռքով մուտք դործեցին. Հայոց մէջ՝ զգիւանենք, այդ մասին ոչ մի լրստակ տեղեկութիւն չունենք: Աւանդութիւնը ամէն ինչ վերագրում է Ս. Սահակին և Ս. Սեսրոպին (ինչպէս լատինաց մէջ Գրիլոր Առաջնին և Ալբրոսիոսին): Ստեփանոս Օրբելեանը ութ ձայների կարգաւորումը վերագրում է Ստեփանոս Սիւնեցուն. «Բաժաննեաց և գութն ձայնն և կարգեաց շարեաց կարութեան օրնութիւնն երգեաց կցորդոքայրահնչիւնն, յարմարեաց զսդողոդիս յինանց եօթն եղանակօք յոյժ խորհրդաւոր և զսակոցն, որ զաղուհացն երգիք...»: Այս մասին ակնարկութիւն կայ նաեւ Եւսերիսի եկեղեցական պատմութեան մէջ, թէ ո՞յ շտառ ձայները և որաեղի՞ց. «Երբաներոյն Բարեդի յարազ ձայնից թէ ուստի և կոմը յամեմէց գտան, զոր թարգմանեաց Ստեփանոս Փիլիպոփայ՝ զի նա եղեւ երաժիշտ և

շմէւտ ձայնից ամենայի կենդանեաց և բաժանեաց զայնս ի մասուն ինդ. որ են այսու քիկ բառաչել, բչել, կանչել, գոչել, բնչել, մնչել, բրչել, կառափշել, մոմուել, ձչել, կանչելո գոհգուչել, վչել, խանչել, փառաչել, առաձել, կաղկանձել, ճաչել, կանկանչել, զոկել, որ է կարկաչել, սողլատ տոռվին դալ, մնչմնչել, ճոճուել, և առ առնոր ի ձայնից և գրծի զուգաթիւս առ ամենայի ձայն, որ մի որ մի երգեր սոփօց ձայն ըստ առենաց: Նրան որ մեր աւանդութիւնը ութ ձայների հեղինակութիւնը կամ դաստիւրում վերաբրում է Ս. Սահակին և Ս. Խերոպին, այնուամենային Ստեփանոսի կամ ուրիշների մասին եղած ակնարկութիւնները անմիասու չեն: Որովհետեւ Ստեփանու Սիւնեցու դործունէիւթիւնը հայկական հագեւոր երդի զարգացման մի շրջան է եղրափակում: Նա իր ժամանակի աչքի ընկերող զիտուններից մէկն է եղել: Աշակերտել է նշանաւոր վարդապետների, կատարել լազարովուել է բիւզանդիայում և Հռոմում: Գրել է ճառեր, կատարել մեկնութիւններ. թարզմանութիւններ և միաժմանակ ենթի է աշքի ընկնող երաժիշտ և հոգեւոր երգերի հեղինակ: Գանձի որ Ս. Սիւնեցին եղել է Աթէնքում, կատարելագրծուել է գիտութիւնների մէջ, լաւատեղեակ էր ցրիստոնէական եկեղեցական երաժշտութեան և ընդհանրապէս արարողութիւնների իր ժամանակի բօյոր հարցերին. ուստի պէտք է կարծել որ Հայկական եկեղեցական երաժշտութեան մէջ ութ ձայնի ներբրումը այդ ընդհանու երեւոյթը դուրս են կազմաւորուել: Սիւնեցին էլ, որպէս ժամանակի հմայւութիւնը աւանդ մեալով Ս. Սահակի և Ս. Սեսրոպի ժամանակից, Ս. Սիւնեցու ժամանակ աւելի զարգաշել են և կազմաւորուել: Սիւնեցին էլ, որպէս ժամանակի հմայւութիւնը աւանդ բաժնեելով: Նոյն պարագան Ե. Ցնաեսեանը ակնարկում է Խաչատրանունը Ժամանակու մասին(\*\*\*):

Հետաքրքր է նաեւ՝ Ս. Մելիքեանի այն կարծիքը թէ ութ ձայնի դորութիւնը մեր ստեղծագործութիւնը չէ, այլ փոխ է առ-

(\*\*\*). Ե. Ցնաեսեան, «Նկարագրի Երգաց», 1988. Կ. Գոլիս:

նդրած նիւրականից, այն էլ ո՞չ միաժամանակ՝ ինչպէս աւանդութիւնն է թելադրում: այլ շորս բուն ձայները վերցրել ենք Ե. Դարում Ս. Սահակի ժամանակ, իսկ շորս կողմերը, որոնք Ժ. Դարից առաջ գոյութիւն չունեին ոչ մի եկեղեցում, պիտի ներմուծրած լինեն հաւանօրէն Ստեփանոս Խամստակը Սիւնեցու ձեռքով ոչ ուռ քան Հ. Դարը: Իսկ բայ Գանձակեցու վկայութեան, Խաչատուր Տարօնեցին Ժ. Դարում ամենայն հաւանականութեամբ ինքն է ձայնագրել ամրող շարականը, որի համար մեծ հոչակ է վաստակել ժամանակակիցներից իր երաժշտական արուեստի համար (\*\*\*\*):

Մեր աւանդութիւնը, ինչպէս նշեցինք գիրը, ուրեմն ձայների դրութիւնը վերագրում է Ս. Խաչակին և Ս. Մեսրոպի: Այս աւանդութիւնը յարդուել է և շարականոցի առաջն էջում իսկ տեղաւորուել են նրանց առուները: Սակայ աւանդութիւնը առանդիւթիւն է, և բոլորին ճշմարիտ չէ, ուղովեսիւ չորս հիմնական բուն ձայները յոյների մօտ դոյլութիւն են ունեցել չափ վաղ ժամանակներում: Յունաց աւանդութեամբ այդ չորս բուն ձայները վերագրում են Սևենեկին, Փլեսոսէին, Սոփիեին և Պիպանոսին (Ա.Ջ., Բ.Ջ., Չ.Ջ., Զ.Ջ.): Ուրեմն, որպէս եղրակացութիւն ձայների գործածաթիւն ժամանակի և հեղինակների մասին. պէտք է առել որ մենք չորս բուն ձայները (Ա.Ջ., Բ.Ջ., Չ.Ջ., Զ.Ջ.) վերցրել ենք բոյներից, որովհետեւ Բ.-Ե. գարերուու եկեղեցական արարողութիւնները կատարում էին յունարէն լեզուով, ուստի պէտք է ենթադրել նաեւ յունական երաժշտութեամբ, և Ս. Սահակի և Ս. Մեսրոպի ժամանակ համարու էն չորս կողմերը (Ա.Կ., Բ.Կ., Չ.Կ., Զ.Կ.) և երկու ստեղները: Իսկ Ս. Սիւնեցու ժամանակ դրամաւորուել են և գրուել ամուր հիմքերի վրայ: Էսա Փրօֆ. Ք. Քուչնարեանի, հայկական երաժշտութեան մէջ ձայնը իրենից ներկայացնում է մեղեգիքի մի տեսակ, որին յատուկ է որոշակի լադ կամ լադերի մի խումբ, որոշակի թեմատիզմ և մելոդիայի ժաւաման հաստատուն ձեւեր:

(\*\*\*\*) Ս. Մելիքեան, «Յանձնական Աղբյուրին Հայ Երաժշտութեան Տեսակալի Վ.Բայ», 1914, Թիֆին:

իւրաքանչիւր ձայն ունի իր «կարձաւածքը», ուրն իր մէջ ընդդրկում է նոր լադ և նոր մթնոյրու: Դարձուածքը ուրիշ բան չէ. ևթէ ոչ տուեալ ձայնի մտավացիոն զարգացումը: Յաճախ բուն եղանակից վերնախառնում անցում է կատարուում դէսպիտ առաջար ձայնի դարձուածքը (բնդունուած է յաճախ դարձուածքի փոխարէն վերնախառն ասել. մինչեւ այսօր էլ ծերունի քահանաները դարձուածքի փոխարէն վերնախառն են առում), Զայները՝ Ա.Ջ., Բ.Ջ., եւ այլի, մեր այրութիւնի առուենք են, որոնք հերթականութեան համար իրը թուեր են վերցուել և Զ (ձայն) դիրը տեղադաշներով ստացուել է Ա.Ջ. (առաջին կողմ): Նոյն ձեւով է եղել նաեւ յոյների մօտ, այն տարրի բարութեամբ որ նրանք ձայնը և կազմը նախ օդատորդեմ են և ապա թուերը՝ ա, բ, դ, դ: Շարականների կամ երգերի տեսակները ձաներով են որոշում:

Ա.Ջ. կամ առաջին ձայնն: Այս ձայնին են պատկանում 126 շարականներ, պարզ և դարձուածք: Պարզ շարականներն են՝ միւրց եւ Ֆէր, «Երկնապաղապալին», «Որ Վերօրհնես», «Հրաշակերտ և Զօրեղ»: «Հաղումովորմ», «Որ ի Էւսին Այսակերպման» և այլն: Դարձուածք են՝ «Ի Քէն Հայեցմք», «Այսօր Յարեաւ», «Ժողովկեալը թ Յիշատակի» և այլն:

Ա.Կ. կամ առաջին կողմ: Այս ձայնին են պատկանում շարականոցի գրեթէ կէսը՝ 828 շարականներ: Բնւն ձայնին են պատկանում «Ալեքականն Արդարութեան», «Խորհուրդ Անձառա», իսկ գարձուածքներ՝ «Որք Զարդարեցին», «Այսօր Կանզնեցաւ», «Առաքցաւ ի Զօրէ»: ԱԿ.ին են պատկանում նաեւ «Զիդ Տու Քաշի» և «Իմ Զինար Եարը» ղեղջիկական երկուր:

Բ.Ջ. կամ երկրորդ ձայն: Այս ձայնով են Երգւում 108 շարական: Բ.Ջ. եղանակը գարձուածքներ չատ քիչ ունի, շարականները մէծամանութեամբ պարզ են երգւում: Պարզ Բ.Ջ. եղանակ ունեն՝ «Դարձն Զցառումն», «Ո Գերեզման Քո Կանիեցի», «Որ Թագաւորդ Ես Թագաւորաց», «Որ ի Յարաշարժ», «Զարմանալի է ինձ»: Այս վերջինը աւելի յատուկ եղանակ ունի և միւս դարձուածքների նման չէ: Բ.Ջ. եղանակ ունեն

նաեւ «Այս Սեւաւոր Աղջիկ» և «Ղարսայ Բերդը Փլեն Այ Ժողովրդական երգերը»:

ԲԿ. կամ աւագ կողմէ: Այս ձայնով են երգուում 108 շարական: Այս եղանակի էլ շատ քիչ զարձուածք ունի, ինչպէս ԲԶ. եղանակը: ԲԿ. եղանակը ունի նաեւ ստեղիները, որոնք տարբերուում են ԴԿ. եղանակի ստեղիներից: գրանք թի: Եղանակի և ստեղինի խանձուրդ են, օրինակ՝ «Օրհնեցէք Մանկուածք», «Որ Յանիկցա: Այս ձայնին են պատկանում «Խմասուն Կուսանք», «Խաչն Կենարա»:

ԴԶ. կամ երրարդ ձայն: Այս ձայնին են պատկանում 145 շարականներ, պարզ և զարձուածք: Այս եղանակի պարզ տեսակներն են՝ «Հուսաւորեա Երուսաղէմ», «Շնորհի Լեռ», «Չարիական Մահ Սրբոց», «Որ Խոնարհեցար Եթերինցա: Այս եղանակի վրայ են կառուցուել նաեւ ժողովրդական «Կալի Երգը» և «Հուլ Արտ Եղը Եղը» երգերը:

ԳԿ. կամ երրարդ կողմէ: Այս եղանակին են պատկանում 96 շարականներ: ԳԿ. եղանակը ընդհանրապէս երգուում է պարզ-զարձրածքները մեծամանութեամբ անյետացած են: Այս եղանակին են պատկանում «Էլերին Ամենայն», «Ճուր Մեզ Ֆէր», «Յաղթող» շարականները:

ԴՑ. կամ չորրորդ ձայն: Այս ձայնին պատկանում են 210 շարական: Պարզ ԴՑ. են երգուում «Որ Զնորհս», «Հրաշափառ», «Համբառնամ Առ Քեղ», «Առաքելոյ Աղաւնոյ», «Առորհուրդ Խորին»: Այս ձայնին դարձրածքները աւելի ճոխ են: «Նոր Միոն», «Կենդանարար Աստուած», «Կանանցն Կան-

իսելով» և այլն: ԴՑ. եղանակների մէջ մի տեսակ էլ կայ, որ ԴՑ. ի ստեղի խամառուրդէ օրինակ՝ «Երկնաւոր Փեսայ», «Անժամանակը Աստուած», «Տեսեալ Զքեզ Մահու» և այլն: ԴՑ. ստեղիները գրեթէ նոյնն են ԴԿ. ստեղիների հետ: ԴՑ. ին են պատկանում նաեւ «Ղարիբ Եմ», «Ալուսակն Անուշ» և «Անձրեւ Եկաւ» ժողովրդական երգերը:

ԴԿ. կամ վերջ ձայն: Այս ձայնին են պատկանում 191 շարական: Այս եղանակի պարզ տեսակն են՝ «Առաքեալ և Նախագիտը», «Ալեւելք Գերարդին», «Էջմիածին», «Բամ Որ Ծոր» և այլն: Դարձուածք են՝ «Անձնենց Նուրիեալը», «Նորահրաշ», «Ալյուր Անձառա»: Հետաքրքիր է Ե. Տնտեսեանի կարծիքը այս արցում: «Սովորաբար երգերու շատերը ԴԿ. եղանակի վրայ նշանակած են, բայց առնց շատը յատուկ եղանակներ ունին, ինչպէս «Աստուած Անեղ», «Նորաստեղծնալը», «Արարշակնա» և այլն: Ասոր պատճառովն է, որ ոստանաւոր երգերու շատեր ժամակարգութեանց մէջ իրք արտաքոյ ձայնից դրուած բանաստեղծութիւններ, միշտ ԴԿ. եղանակուած են իրք վերջնական ձայնի վրայ»: ԴԿ. եղանակը շատ առնջութիւն ունենալով ստեղիների հետ, կան բարձաթիւ ԴԿ. եղանակներ՝ որոնք մի քիչ ծանր երգելով ստեղիք տպաւորութիւն են թողնում: Օրինակ՝ «Եւղաքերից Կանանցն», «Այսօր ի Լեռնն», «Որ Վասն Մեր Յերկին» և այլն: Մի ձայնի պարզ կամ զարձուածք լինելը կարող ենք իմանալ նաեւ տուեալ ձայնի կամ զարձուածքի խաղերի տեսակից և քանակից:

(Նար. 3)

ԶՈՀՐԱԿ ՄՐԿ. ՇԱՄԼԵԱՆ

## ՊԱՏՄԱԿԱՆ

### ՀԱՅ ԵՐՈՒՍԱՂԵՄԸ ԴԱՐԵՐՈՒԻ ՄԵԶԵՆ

Գարնան, հսկայ արշաւախումբը կ'ելլէ Պաղոմայիտ. Թափոր լերան ձախուեր յարձակովականը կը յուսալքէ Հունդար արքան և ան 1218-ին կը վերապանայ իր գահը, իր զինուորեներուն կէսը յանձնելով և բուռաղէմի թագաւոր» ժան տը Գրիէնին: Այս վերջնիր, փոխանակ անմիջապէս երուսաղէմի վրայ յարձակելու, կը ժնոնարկէ Գարչիրէ զրաւամն, և այդ ճամրուն վրայ նախ կը պարտուի. 1223-ին՝ կ'ապաւինի Սուլթանի դժութեան. այս վերջնին անոր կը չնորէ իր կեանքը և Պաղեստին վերապանալու արտօնութիւն: Այս ճենով կը գործի վեցերորդ խաչակրութեան վերջակէտ:

1219-ին Հունդար Անդքէսա Բագաւորին վերապանալէն վերջ, քանի մը Հետեւորդներով Պաղեստին կը հասնի Ֆրանչիսկան կարգի Հիմնադիր Ֆրանիս Առաջացին, և կը հարստատուի Ս. Երկրին մէջ, քայլերուած՝ Տնօրիքական Սրբավայրերէն ներս քրիստոնաներուն, մասնաւրաբար Հայոց վայելած պաշտամունքի ազատութենին: Տիրող ընդհանուր ոգիին ներհակ' Ս. Յակոբյան Սիամոնութիւնները: Հայ ու լատուռներ աշաս էին միւս քիչաստոնեաներուն վրայ դրուած տուրքերէն, Հայոց Պատրիարքարանը կ'արտօնուէր նորոգութիւններ կատարել վանքերու և եկեղեցներու մէջ, նոյնիսկ կը թուլացրուէր նորեր շինել: Տեթզեւէմի Ս. Մննդեան Տաճարին դուռը կը շինեն ընտիր քանդակներով, որոնց համար, 1851-ին երւառակէմ այցելով Սիօ Փրանացին կը դրէ.

«Ամիկա, Ս. Մննդեան Տաճարին դուռը, հնագիտական հաջուագիւա նշշնը մը է. ու կարելի չէ կարծի թէ քրիստոնեայ աշխարհին մէջ անոր նամար կը գտնուի...:

Ճշմարիտ յիշատակարան մը՝ արժանի ամէն յարգանքի»:

Այս յիշատակարանները երկուք են, հայերէն և արաբէրէն, փայտաներտ գեղիքուն վրայ բարձրագանդակ փորագրուած, որոնք կը մեան մինչեւ այսօր, Հակառակ զայն ի սպառ նվիրուու յոյն կղերի մեքենայութիւններուն: Հետեւեալն է Հայերէն յիշատակարանը. «Ի բակս Հայոց ՈՀ. և Զ. (1227) կազմեցաւ դուռ Սուլթանածանին անուամբ Տէր Արքանաւու և Տէր Ալանիոյ ի քաղաքութեան Հայոց Հերմոյ պրգույն կոստոննէի. Քիսանու Աստած պարմեսի աշխատաւրաց» (Տ. Ս. Էջ 463):

Միջին Արեւելքի իշխանաւորներուն միշտ ողյառած կասիծամտութենէն և Եղիպատոսի Սուլթան Մելիք Գամելիին և անոր եղոր՝ Դամակոսի Սուլթան Գորաստիին Եղայրայասպան բանակներ կազմելու փորձերէն օգտուելու հեռանկարով՝ Գերմանիոյ Ֆրեսերիք Բ. կայորը զօրագունդով մը 1228-ին կը հասնի Պաղմայիս և Եգիպտոսի Սուլթան Մելիք Գամելիին հետ կը կնքէ 10 տարուան դաշնք մը, շահագործելով Սուլթանին եղոր՝ Եղիպատոսի գէմ զինք բարձրացնելու համար արտաքին ոժեր ապահովելու գաւերը: Այս դաշնէն Սուլթան Մելիք Գամելի ներսունիքին, ինչ կը յանձնել երաւագէմը, ինչ ինչ սրբական պարագաներով: Ֆրեսերիք Բ. 1229-ին կը կայսերական շուկան կը տնտէ նրաւագէմւ, կը պահանջան պարագաներով: Կ'երբայ Ս. Յակոբյան Տաճարը, կարճ ագօրէկ մը վերը՝ իր գլուխուն կը դմէ ոսկէ քազը, հակառակ պասպի նզպիքին և խալիք կղերի հակակրաւթեան: Ի վերջոյ, սիրազ անհամակիր մը մարտուն ներկաւած՝ ան 1231-ին կը վերապանայ Եւրոպա, իր ետին գգելով տասնց արիմի շահուած քրիստոնեայ երաւագէմ մը, զար կը լէ՛ քրիստոնեայ Եւրոպան:

Ֆրեսերիք Բ. կայսեր Հետանալէն վերջ,

կը սկսի անիշխանութիւն և Երուալզէմը կը մտայ անպաշտպան, այնպէս որ տառնամեայ դաշնիքի լրանալուն՝ Երուալզէմ կը մտնէ Քերեկի իշխանը, կը քանդէ Դաւիթի բրդն ու քաղաքին պարիսպները՝ կը Հավնին նոր խաշակիրներ :

Ի՞շքը Գորնույլ Պաղեստին կը մտնէ անղիաց ուխտաւորներու լիգէսոնվ մը : Տաճարականներ և Ալպանջաններ կը հարկանակին Իշշըրտի մեծ ծրագիրներուն, մէշրեբելով իրենց պաշնչով՝ Դամակոսի Մուլթանի հետա Նկատելի է որ Ս. Երկրի սփրիքչներուն մէկ մասը կը դաշնակցէր Խպատոսի Սուլթանին խիս միւս ժաման՝ Եղիպատոսի Սուլթանի թշնամիքն՝ Դամակոտափ Սուլթանին հետո :

Ի՞շքը Գորնույլ կը ժախոպուի մարզել դաշնիքը, և Կարճ ուխտավացութենէ մը վերջ կը վերապատուայ տաւն, փակելով եօթներով իսաշահերութեան ամուռ մընան :

Ասիսկան նոր ասպառակներու երեսումը ահուարասիք կը մտնէ Միջին և Մերձաւոր Արևելքի ժողովուրդները, մտօնաւարարար Կիբեկոյ Հայութիւնն ու Պաղեստին-Ասորիութիւնը :

Մոնկոլոյ վայրենի ցեղերէն՝ Խորազմեանք, Զաքալէտանին ժողովուրդը, օգտուեած Սուլթաններու և քրիստոնեայ իշխաններու ներքին ակարութիւններէն և Եգիպատացուց քաջալերութենէն, 1244 թուականին կը մտնէն Ասորիք և Պաղեստին, իրենց հարին մէկով արիւն, արցունք և աւելը՝ Խաչակրաց լիակատար պատմութեան Հեղինակ Միջօ ֆրանսացին կը գրէ. «Երբ ողջերու չոլ ա՛լ բան մը չեն գտներ, Խորազմեանք մեռելիներուն կը դրագննէն իրենց ժուկիին քարկութիւնը, կը բանան գերեզմանները, կրակի կու տան մեռելներուն ոսկրութիւնն...» և Երուալզէմ կը լեցուի այնպիսի պղծութիւններով և անգթութիւններով, որոնց նմանը ուրիշ պատերազմներու ժամանակ չէր տեսնուած :

1246-ին Եղիպատացիք կը վերադառնան Երուալզէմ ու կը վտարեն իրենց ապրուկ դաշիճները :

Սալահէտամինի մահուան յանորդող (1193-1246) յինամեան չըշանր կարելի է Նկատել (զանց ընելով պարերական մեղմացումներն ու սուռ գիներով պակառվուած տեղաւորութիւնները) չարչարանքի աննախընթաց

օրերու չարան մը. Երկրին քամբախտ ժողովուրդը մինչեւ վերջ եղած է Հալածուապդ, նորինալ և ատելի հասարակութիւն մը :

Մերոնք, դլասաւորութեամբ Ս. Յակոբայ Շյխաւորիկանէրուն, կը հետեւին գարերու իմաստութեան մայնին. «Այն ձեռքը դոր չես կրնար կարել կամ կորորէլ, համբուրէլ և զլիսուր գիր դպրոցին և ԱՄՌ' խնայեր բաղը բար՝ որ կու տայ ասգք տնտեսագիտութեան և մուկեկին թշնամին յաճախ կը հանդարակցնեն ողիքելով ու կաշառելով, յաջորդ սերունդներուն համցնելու համար հոգակների գարաւոր ժապանվը :

Արեւելքի տառապակոծ քրիստոնեաներուն ճիշտ կը կրարծարձէ սրբազն իսակրութեամբ կանթելլը, որ մերթ կը պղպջար տեսլապաշտ հոգիներու շունչով և փառամոր թագակիրներու և բազկուներու ձեթով: 1248-ի աշնան՝ Ֆրանսայի Լուդույկիկու թ. Բագաւուրդ իաւ կը մտնէ խաչակիր արշաւախումրով մը՝ պահ մը կիպրոս հանդստանակէ վերջ ձեռք կ'առնէ եղիպատոսի աղետարեր ճամբան: Լուդույկիկոսն ալ, իր մէկ նախորդին նման, նախ կ'ունենայ յաջողութիւններ, բայց ի վերջոյ զերի կ'իշնայ եղիպատացիներուն ձեռքը և ծանրագին փըրկանով կը թոյլատրուի երթալ Պաղեստին: Լուդույկիկու թ., ժամանակ չը իրեններու հիւրասիրութիւնը վայելելէ վերջ, 1252-ին կը վերտառանայ Ֆրանսա, իր ետին ձեղելով արիւնալի ատերութիւն մը ձեռնվացիներու, Վենետիկցիներու, Տաճարականներու և Ասպրնջականներու միջիւ:

1257-ին Ս. Քաղաք կու գանի քանի մը Փրանչյանիկեան կրօնաւորներ և կ'արտօնութին բնակութիւն հաստատել պարիսպէն ներս: Կր վերսկսի լատին պաշտամունքը, որ դադրած էր երկար ատենէ ի վեր, լատինաց արտաքումով և լատին ազօթավայրերու գրաւումով (Տ. Ս. Էջ 495):

Մոնկոլ-թաթարական բանակները՝ հրամանատարութեամբ Հուկաղու խանին՝ Պարսկաստանն ու Հայաստանը գրաւելէ վերջ կ'ուղղուին եղիպատոս: Կիլիկիոյ Հեթուամ Ա. թաղաւորը, որ դաշնակցած էր Հուկաղուին հետ, Կիլիկիոյ խնայելու համար Հայաստանի տիսուր ճակատագիրը, 40,000 հուկաւակ և 12,000 այրումիով Եղեսիոյ առջեւ կը միանայ իր մոնկոլ դաշնակիցներուն:

Թաթար-Հայկական բանակները, Պաղտաստի Ամրագալան ու Խոհոնիոյ Սուլթանը հպատակներէք վերջ, 1258-ին կը գոռաւեն Տերիան, Դամասկոս ու Ասորիքի այլ գլխաւոր քաղաքների, կը Հայածեն եզիպատական բանակը. Երուսաղէմի զրատումը կառականութիւն մէծ խանին մահով և Հուլյու խանին Գարագորում վերադարձով.

Եղիսպատացիք, թաթար ոյժերու զգայի նուազումէն օդուուելով, կը վերագալան և 1260-ին Սոսորիքն և Պաղեստինէն կը ճռաւացրնեն թաթար և Հայ բանակները, 1268-ին շարութանը կ'ընեն խաչակրիներու վերջին ոմքոց Անափոքը, ուոր չարիք չի մար որ չորդեն նշագանցիք. Վորքահասակ մանրէներէն իրարանչւոր 12-ական և ժամանակակից ազջիներու ամէն մէկը հական դրամի կը գմանուն: Անսլոյք մէկ օրուան մէջ կը կորոնցն իր րորոր բակիչները և ամենի կը վերածուի. 17,000 քրիստոնեաներ ուորի ճարակ կ'ըլլան և 100,000 հոգի վերի կը տարափի՛ կ'ոսէ Միջօ Ֆրանսացի պատմադիրը:

Դիրանայի Լուլովդիկուու Թ- արկածափրնդիր Թաղաւորը, կը կազմէ խաչակրի արշաւախումբ մը, և փոխանակ Պաղեստին ելլյու՛ կը ցամաքէ Հիւսիսային Ափրիկէ, և 1270-ի Ցույիսին կը պաշարէ ժամանակ ասպազք: Լուլովդիկու Թ. կը մեռնի քիչ յետոյ և արշաւախումբը կը քայլայուի. Միաւն Անցլու թագաւորին երկու զաւակները՝ կառուրատ և կամքրատ, 800 խաչակրիներով կ'անցնին Ասորիք, ուը, միանալով ջամարական ու Ասպազական ասպետներուն, կը զրաւեն Նազարէթը: Յաջորդական կոխներուն՝ կառուրատ կը վերաւորուի և կը վերադարձն Անգլիա, կը քայլայուի կոսուղ մյուք և պատմաթեան կանցնի ութերորդ խաչակրութիւնը:

Անէ վերջ, ամէն անդամ որ Եւրոպացիք կը խօսէին նոր խաչակրութեան մը մասին, Մէջլուքներն ու Պաղեստինի խամճները Եւրուսաղէմի Պատրիարքութեանց կը սպառնային Հիմնայտակ ընկել Ս. Յարութեան Տաճարը յարակից սրբավայրերով և կը դնէին նոր տուրքեր՝ կոտրելու համար անոնց օդուութեան թեւերը: Բայց Եղիպատուի Պիպարս կարծիք սուլթանին մահով և Արքաւուտքի ճախաւեր ճեռնարկներու դադա-

րումով Ծնորքնական Սըրբավայրեր պահ մը կ'ունենան անդորրացում և վերանորոգումի դատիւնութիւններ:

Կիլիկիայ Լեռուն թագաւորի որդի Հերուտ Ա. ի արքայական Առէկրով կը ասլաւատսկուի Ս. Յակոբայ վանքին Ենքին գալիքը, և կը պարապուի Հրեշտակապետց Վանքը: Վանքին պարիսպը հազիւրածրացած՝ եւրոպական նոր արկածախրութեալութիւնը կը վրդովէ Պաղեստինի արիւնաքամութեամբ հազարութիւնը: 1290-ին Խոսմբ մը անվարդ հրոաւները կը հանին Պաղեստինիու — նուաճուան տափին քաղաքներու մնացորդացին վերջին ուսուէնու — և կը սկսին թալաննել շըլահաւուքի խոլամ դիմերը: Եղիպատուի տուշանը ասքի կ'ելլէ և քրիստոնէութիւնը Արքաւութիւնը մատուրու վճռակամութեամբ կը հայութ երկու հարիւր հաղարինոց բանակ մը և 1291-ին կը պատակ Պաղեստինը, ուը կերունայած էին Խաչակրիներու մնացորդները, և 50 օքրերու արիւնու պաշարումէ մը վերջ կը մոնէ քաղաքը, սրախողլուղ կ'ընէ քաղաքի աւելի քան հորիւր Հազար քրիստոնէութիւնունու: ասպա հրուսացէմէն կ'արտաքսէ Ֆրանչիսիու լատին կղերները, որոնք 13 տարի մերջ միայն կ'արտօնուին վերադարձնուած: Սիկիրու Թաղաւորին բարեխօսութեամբ (Տ. Ս. էջ 504):

'Մի քանի տարիներ մատոյ, Եղիպատուի Հուռամձիտին սուլթանը, ամբողջացներու համար իր նախորդներու քրիստոնէացինջ ծոպէիրը, Հարիւր Հազարինոց բանակով մը կը մանէ կիլիկիա կիլիկիոյ Հեթում Բ. թագաւորը կը դիմէ իր գանձակցին՝ ժոն-կոլ-թաթար Ղազան խանին:

Ղազան խան, 200.000 զինակիրներով կը փութալ իրենց վազեմի զինակցի օգնութեան իրկու Եղիպատուական բանակը խունապահը կը դիմէ վերջ Եղիպատուական բանակը խունապահը կը դիմէ վախուսաւի: Հեթում Բ., անձաւը չորս օր կը հալածէ Եղիպատուակիները, միջնեւն Գահիկրէի գաները: Դամասկոս և Բերիա՝ լայն կը բանան իրենց գոները Հայթաթարական յաղթական բանակներուն առջև:

1300-ին հայկական գորախումբեր Ղազանի խանին հետ կը մոնթն Եղիպատուի: Հերում

Բ. շահուած այս մեծ յաղթարքեամ համար կը մատուցանէ իր զնուրիւնը, և իր ան-  
տան արքայական յիշտուակ մը ճգելու հա-  
մար, Ս. Աստուածածնի Տաճարին մէջ, Ս.  
Կոյսի դրան ձախակողմը՝ շինել կը տայ  
սեղան մը, որ մինչեւ այսօր կը մնայ հայոց  
սեփականուրիւնը (Տ. Ս. էջ՝ 505): Հայոց  
արքայն կը տրուի երուազէմն ու շշա-  
կայքը՝ իր բաժին յաղթութեան, և տան-  
նէւոր դարեր վերի Հայկական գրօշը կըր-  
իին կը ծածանի Սիոնի վերեւ: Հեթում Բ.  
Երուազէմի մէջ քաղաքասահ գունդ մը  
ճկելով, կ'երթայ Դամասկոս Ղազան խանը  
տեսնելու, անոր Գարսկաստան վերադարձի  
ճամրուն վրայ: Ղազան խանի մեկնումէն  
վերջ, խանին երկրապահ զօրաց Հրամանա-  
տարները Հեթում Բ.-ին հետ կ'արշաւեն Ե-  
զիսուու, առանց Խանի դիտակցութեան:  
Սուլթան Հուսամէտափն, իր նախորդ պար-  
տութեան վրէց լուծելու համար, ի մէջ կը  
հաւաքէ իր բոլոր և զրացի խոլամ մեծ ու  
պղտիկ շէյխերու ոյժերը, կը դիմաւորէ  
թշնամին. աւել ու արինուու գուպարէ մը  
վերջ, խուճապի կը մատոնէ Հայթաթարա-  
կան ոյժերը, և 1303-ին կը վերագրաւէ Ս.  
Քաղաքը, վերջ տարով հայկական կարմա-  
տեւ տիրապետուրեան:

1330 բարեկանին՝ Երուազէմ ուխտի  
կ'երթայ Կիլիկիայ Լեռն Դ. քաջանորը՝  
արքայական շքախումբավ մը և այս առին  
Հայ Երուազէմի պատմական աւանդա-  
տունը կը հարստացնէ վեհապետական քան-  
կարծէք նուրբերով, որոնցի յիշենք՝  
1316-ին, Գրագարկ Վանքին մէջ պատրա-  
տըած գեղագիր Յայսմաւրքը, արքա-  
յական ինքնազիր յիշտուականվ մը որ  
կը սկսի հետեւեալ տողերով. «Են, Լեռն

բազաւորս ամենայն Հայոց, զպիտակս  
յամենայն գործոց բարեաց զի... յիշեսչիր  
ո'վ բնիեցող աղաչեմ և պազատիմ, յիշ-  
եալ լիշիք ի տէր Թիսուս, զիմ ապաւիմեալ  
Քրիստոսն աղաչիցէք քերեւս իմք ողոր-  
մեսից ահեղ ասենին և բորբակեալ բոցոյն:  
Ես Լեռն քաջաւորս ամենայն հայոց ի  
բոլին ՀՀԹ (1330) շնորհեցի զգիրքս Քա-  
րաբյան հայ ծառայնուն...» (Տ. Ս. էջ՝ 512):

1342 թուականին՝ Համաքրիստոնէական  
որբավայր Ս. Յարութեան Տաճարին ներս  
կը բացուի նոր և աղէտարիք գարագունի  
մը. Խաչակի տիրապետութեան ընել չկըր-  
ցածը կ'ընէ դրամը՝ Արեւելիքի այդ ամենա-  
զօր միջնորդը, իր «Սիկիլիոյ թագաւորը՝  
Ռոպերթ և Սանսիս թագուհին շատ դրամ  
գատնելով Պաղտատի Սուլթանէն (թերեւս  
Եղիպատոսի) Հրաման Հանել կու տան որ  
Ֆրանչսկուեան կրօնաւորները պաշտամունք  
կատարեն Ս. Յարութեան Տաճարին մէջի: Այս  
աղէտարիք պարագան կը հաստատէ Ա-  
վիյոնի կղեմէս Զ. պապին այս առթիւ տը-  
ւած մէկ կոնդակը, ուր կը գտնենք Հետեւ-  
եալ ուշագրաւ տողերը. Ճեկմէս նպիկո-  
պո՞՝ ծառայ ծառայիցն Աստուծոյ...: Այս  
օրերու Սիկիլիոյ Ռոպերթ թագաւորն ու  
Սանսիս թագուհին՝ իրենց աղերսագիրով  
մէզ ծանուցին, ինչ որ Հաճեկի թուեցաւ  
մէզ, թէ մեծ զինով ու շատ դժուարու-  
թեամբ Բարեկանի տաւրամեն հրաման ստա-  
ցած են, որ Երայրմենը (Ֆրանչսկուեան  
կրօնաւորները) կարող ըլլան մշոնցենա-  
պէս Տիրոց Գերեզմանի եկեղեցիին մէջ  
բնակիլ ու համելսով պատրագ մասու-  
ցանել և ասուածային պաշտամունք կա-  
տարել ինք:

ՎԱՀՐԱՄ ԿՈՐՃԵԱՆ

(Նար. 4)

## Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄԵՆ

### ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

● Շր. 1. Մայիս. — Յիշատակ Գլխատման Ս. Յովհաննու կարապետին: Ս. Պատարացը մատուցւեցաւ Մայր Տաճարի Ս. Կարապետի խօսքին վրայ: Ժամարարն էր Արք. Տ. Կարապետ Թէն. Անգրէսական:

● Կիր. 2. Մայիս. — Նոր Կիրակի (Յիշատակ բիւրաւը Յահանակաց մերոց): Մայր Տաճարի Աւազ Սկզբնին վրայ պատարացէց, ըստ ովորդութեան, Լուսահամ Հոգ: Տ. Կիրեղ Վրդ. Դարիկեան Քարոզց Ամէն. Պատրիարք Ս. Հայրը, Բնարան առենալով «Ճի յոր նոց լի է մանեանթեամբ» (Խմառու, Գ. 4), և խօսելով Ապրիկեան Եղիսաք ժամէն, նոր յիսեանեակին առիթով առաջ իր պատգամը Ներկայ սկըսեւիցիք: Քարոզին եաց, Ն. Աժենապատութեան նախապահութեամբ կատարւեցաւ Ըսդէանիքամատեան հաեգիսաւոց պաշտամունք, Ա. Աշեարչամարտին դու մեր մէկ ու էկո մէկն հաւասակց Ըսդէերուն համար, որոն ընթացքի Մայրապահի մէկ զնողը ընդհաւ ընդհաւ կը զազանէր: Հանգստան ոյս արարութեան իր ժամանակցւութեամբ բերաւ նաև քաղաքի Հայ-Կաթոլիկ համամերք Պատր. Փախանորդ Գերյարքէ Տ. Ֆոգհանսեն Ս. Վրդ. Կամսարական Ս. Պատարացինն եւ կատարաւեցաւ պատուա լուսով Ըսդէանիքամատեան պաշտամ, նախապահութեամբ Գերշ. Տ. Աւաբէն Արքակուի Նորմէ Գրիգորևաց Տաճարի զաւքից: Երբամահանդին Վարդապետը Ս. Կիրեղ Բ. Պարքը շերին վրայ: Բնձկու ներկա առաջ առաջ առաջ պահանդին Վարդապետը կատարական պաշտամունքուն մէկ և մար կից՝ եպիզուպուաց զամբանելուն վրայ: Եկեղեցն լցուած էր Ծառարարութեամբ, Հայուանդուած ըլլալով խօսելուն ու վաճառառութեամբ փակ պահէլ այդ օր, ի յորպանս մէր բիւրաւը Խահատանիերուն: Այս առթիւ, Աւագ Սկզբնին և նոր զիմուցի մասնակալներուն վրայ անցուած էին ուս շղարշներ ի հզու սուզքի:

● Շր. 3. Մայիս. — Վաղուան Աշբարհամատրան Գերակիի առէթով, կէսօրէ եաց, Լուսարարապէտ Գերշ. Տ. Հայրէի Արքեպօքի զինաւորութեամբ, Միքանառութիւնը «Ճարշապահութվ» մուտք դորեց Ս. Յառութեան Տաճար, ուր պաշտամեցան Երեկոյեան ժամեպութիւնն ու նախատանակը՝ Ս.

Լուսաւորիչ Եկեղեցին մէջ: Ազա կատարուեցաւ Յարիթական Սրբառողիւն այցելութեաց հանդիսաւոր թափոր Տաճարէն ներս: Թափօրադեսն էր Հոգ: Տ. Կիրեղ Վրդ. Գարբկեան:

● Կիր. 9 Մայիս. — Աշխարհանատրան (Կանաչ Կիրակի): Գերէրային և առաւտօնան ժամերգութիւններու պաշտօնէցաւ ի Ս. Լուսաւորիչ: Ազա, Լուսաւորապէտ Գերշ. Տ. Հայրէի Արքեպօք մատոյց օրուան հանդիսաւոր Ս. Պատարացը Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ, որմէ եաց նախապահածց Ս. Գերեզմանի առանձնին մէջ կատարուած Շնչուառանքներին:

● Կիր. 16 Մայիս. — Կարմիր Կիրակի: Ս. Պատարացը մատուցաւոց ի Ս. Յառութիւն, Ս. Լուսաւորիչ Եկեղեցին մէջ: Ժամարարն էր Հոգ: Տ. Ստուծուէլ Արք. Աղոյիան:

● Կիր. 23 Մայիս. — Տօն Նրեւանն Ս. Խաչին: Յստ ովորդթեան, առաւտօնան ժամերգութիւններուն առարտին կարդացուեցաւ Կիրեղ Հայրապէտի ու կոսոսանդ Կայսր զրկուած Թէնչըթին Քարգմանւթիւնը: Ազա Ս. Պատարաց մատուցւեցաւ Մայր Տաճարի Աւազ Սկզբնին վրայ: Ժամարարն էր Հոգ: Տ. Գանիէլ Արք. Շամէկան: Քարոզի Լուսարաբագեան Գերշ. Տ. Հայրէի Արքեպօք, Բնարան առենալով «Ճի յոր զարին մէջ Ըսկեց զարին» ի Փըր կութիւն առիթուցիք: Քարոզը և Ս. Պատարացին մա մը ձայնափուուցան Յորդանան Հայմանական Բարիկայախէն: Աւագ Սկզբնին վրայ կը անել կատարուած Պ. Անշին Հշանը:

● Կիր. 30 Մայիս. — Ս. Պատարացը մատուցւեցաւ ի Ս. Յառութիւն, Ս. Լուսաւորիչ Եկեղեցին մէջ: Ժամարարն էր Հոգ: Տ. Վաղարշ Արք. Կաշատրւուրիքամատիւնին:

### ՊԱՇՕՆԱԿԱՆՔ

● Կիր. 2. Մայիս. — Ն. Վ. Հիւսէյն Թագաւորի թագաւորութեան 12-րդ ապրիլարմիւն և խօսական նոր Տարիի զոյր առեկուն առթիւն Ամէն Պատրիարք Ս. Հայրը Հորդւարական Հեռագիր մը յշեց Ամաներ Արքանիցիք:

— Նայ օրը, Հուսէյնը Ռւելըն Ֆետեէյշենքի անկաներուն ի պատիւ, Լուսէրականներուն Եկեղեցին սահմէի մէջ առուած թէյասեղանին ներկայ էղան Հոգ: Տ. Կիրեղ Վրդ. Գարբկեան և Տիար Կարպին Հիւսէյն:

● Գր. 4 Մայիս—Վերալիշեալ մարմեր անդամները, գրեթե բազմանուր ֆարաուզարի քըր-ֆառաւուութեամբ, այցելեցին մեր Պատրիարքարանը և պատշաճ կերպով, հրաւարիւեցան Հռոմարատուեան և Պատց. Փօխանորդ Գերչ. Տ. Հայրենի Արքականի կողմէ՝ Պատրիարքարանի գալիքնեն մէջ:

● Եր. 5 Մայիս.— Արարական Բարօրաւթեան Զրդ Համագումարի բացման հանդիսաւթեան ներկայ եղած Հոգու Ծնորը Ծնկերեղ Արք. Ֆարիկեան:

● Գր. 11 Մայիս—Ն. Վ. Հիւսէն Խաղաւորի նղոր՝ Իշխան Մուշամեծինի ի պատի Երուսաղեմի բանականզիք Քէղունին մէջ արտաս ճաշէկրոյթին ներկայ Լուսն Հոգու Տ. Կիւրեղ Վրդ. Ֆարիկեան և Աւագ-Թարգման Հոգու Տ. Գուրդ Վրդ. Դարձանան:

— Հոգ. Հայրերը ներկայ եղան նմանապէս նոյն օրը կէսօրէ Էտք Վահա. իշխանին ի պատի արուած թէյանանին:

● Եր. 15 Մայիս.— Պաղեստինի Ազէտի 17-րդ տարեկանըին առթիւ, Խնթրըրութիւնները պանցակին մէջ կայսարակի Հաւաքոյթին ներկայ Լուսն Հոգու Տ. Աղաւեկ Վրդ. Մամուց և Հոգ. Տ. Տոբիէ Արք. Հարիսկան:

— Նոյն օրը կէսօրէ Էտք, Աթեն. Պատրիարք Մ. Հայրը, ի զուտի Միարանութեան, բացմանը կոտարեց Մ. Բարգաւանցաց Մրկոր. Վարժարանի ստոքեան՝ ԸՊաղարցին:

● ԲՀ. 17 Մայիս.— Հոգ. Տ. Արշակ Արեւայի տեղ՝ Հոգ. Տ. Դանիէլ Արք. Շամշեան նշանակուեցաւ Մատակարար Մ. Աթոռոյ:

● Եր. 22 Մայիս— Ամեն. Պատրիարք Ա- Հայրու մէկնեցի կիրանու, Մեկիայ յանուելու Արքիախոր մէջ Կիւրեղիոյ Կաթողիկոս Տ. Տ. Արքէն Ա-ի կողմէ կատարուելիք Միւսոներէնէքին:

● Ա-ի 125 Մայիս—<sup>1</sup> Յարկամանի Անկախութեան 19-րդ տարեկանի և բանակի տօնին տարին, Ն. Վ. Հիւսէն Թագաւորի ներկայութեամբ նիմոր Զիսինի մէջ կատարուած դիսուորական տողանցքին և նոր Հակատներու գրօշակի յանձնումի Հանդիսութեան, և ապա արուած ճաշէկրոյթին Պատրիարքարանին կողմէ ներկայ գտնելեցաւ Հոգ. Տ. Կիւրեղ Վրդ. Պատրիկեան:

— Նոյն առթիւ, Պատրիարքարանէն ընորհաւորական հևագիր ըլ յզուեցաւ Ամսանի Արքունիք:

● Ար. 28 Մայիս— Հռոմարատպետ Գերչ. Տ. Նոյնիկ Արքական մէկնեցաւ Անթիւխան, ներկայ լիւարն համար Կիւրեղիոյ Կաթողիկոս Տ. Տ. Արքէն Ա-ի համագումարները Մայիս 30-ի Կիրակինի կամարշակիք Միւսոներէնութեան հանգիսին:

● Եր. 29 Մայիս.— Հնդկաստանի Հանրապետութեան Փօբ-Նախագահ Տքը. <sup>2</sup> Զաֆէր Հիւսէնի Ա. Գաղաք այցելութեան առթիւ, Վահա. <sup>3</sup> Մուշաք Հրաւարի Հրաւարին ընդառաջելով, <sup>4</sup> Պատրիարքարանին կողմէ գիմաւորութեան դացին Հոգ. Տ. Կիւրեղ Վրդ. Նազարեան՝ և Հոգ. Տ. Ներսէն Վրդ. Բաւուածեան:

— Նոյն օրը կէսօրինե Հոգ. Հայուրը Հերկայ Լուսն կան Վահա. Հրաւարին ի պատին, Ա. Պաղաքի Վահա. Մուհամբէզին կողմէ Խթըրքութիւնը պանդուի պանդուի, մէջ տըռուած ճաշէկրոյթին:

## ՏՆՐՈՒՆԻ

Ն Շ Ա Ն Պ Ա Լ Ե Ա Ն

(1892 — 1965)

Նմած է Կուտինիս (Քեօքահիս) 1892-ին : Իր նպանական ուսումը առաջ է սեղայաց Ազգային վարժարանին մէշ որմէ յևսոյ յանախած է Քեօքահիոյ Հայկական յախնապակիի արհեստանոցը և շուտով դուրս եկած իրքի վարպետ արհեստաւոր յախնապակիի արուեստին մէշ :

1919-ին Անգլիական հագասար կառավարութիւնը գիմք' իր հանգուցեալ ընկերոջ Մ. Գարագաշեամի հետ, ինչպէս նաև ուրիշ հայ յախնապակիի մասնագետները, կը երաւիրէ նորոգելու հօմէրի Մշկեթի յախնապակիները : 1921-ին կ'ամուսնանայ Օր. Թագուհիի հետ (ծն. Պաղապամեան) որմէ կումնայ երկու մամչ գաւակներ, Սեդրաք և Ցակոր : 1922-ին իր հանգուցեալ ընկերոջ Մ. Գարագաշեամի հետ կը հիմնեն իրենց սեպհական արհեստանոցը : 1948-ի Արար-Հրեայ ընդհարումներու ընթացքին կը վնասուի մածապէս իրենց արհեստանոցը, սակայն, երկու տարի վերջ, առանց վհատելու կը նորոգեն և կը վերաբանան զայն և կ'սկսին գործի, արտադրելով եկեղեցական և այլ գեղեցիկ գարդանլարներով յօրինաւած յախնապակիի գործեր, որոնցմավ կը գարդարեն եկեղեցիներու և մզկիթներու նակատները : Անգլիական Հոգատար կառավարութեամ և Հայկական կառավարութեամ սա օրերուն եւս և մինչեւ իր մահը, բարձր պաշտօնաւորներ և երեւնի անձնաւորութիւններ գնահատած են յախնապակիի արուեստի իրենց ձեռակերտները և Ս. Երկրի և արտասահմանի մէշ մասնակցած են Համաշխարհային ցուցահանդեսներուն և այդ արևատի արտադրութիւններով :

Իր մահեն վերջ, իր երկու գաւակները, Սեդրաք և Ցակոր պիտի շարուանակ իրենց հօր գործը :

Հանգուցեալ եղած է սիրոզ ու գնահատող Ս. Արռողին և ամէն անգամ որ Ս. Արռոյ Սրբազն Պատրիարքները — որոնց հանդէպ տածած է միշտ սէր, յարգանք և նուիրում — պէտքը զգացած են սիրով և խոնի մոօք կատարած է իր հանգուցեալ ընկերոջ Մ. Գարագաշեամի հետ Ս. Ցակորայ Մայր Տաճարի աւագ և Ս. Մակարի գուտները իրենց արուեստի յախնապակեայ գեղեցիկ գործերով գարդարած են ինչպէս նաև քովի գոյգ խորանները, Ս. Գէորգի և Ս. Նիկողայոսի, ներքնամասները :

Հանգուցեալ նշան Պայեան, բարեսրաւորեան, բարեկամութեամ և հաստատամութեան տիպար մին էր և սիրուած ու յարգուած ազգայիններէն, թիկներէն և օտարներէն հաւասարապէս :

Նորին Ամենապատուութիւնը և Ս. Ցակուրեանց բովանդակ Միարանութիւնը Ս. Հոգիի մխիթարութիւնը կը հայցեն իր եղրօր Ցակոր Պալեանի և ընտանիքն և համայն ազգականներուն Պէտքուր և այլուր, և իր սիրատն գաւակներուն :

Հանգիստ յափաններան իր բարի ոգույն :

# ՔՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

## Խ Մ Բ Ա Գ Բ Ա Կ Ա Ա Ն

Ասկի Գալիփորթիա	Ե.	169
Տևղեկագիր Ս. Յարուբեան Տաճարի Համանակուքեան Գալիփորթիայ Թեմէն Ներս	ՇԱՀԱԿ ԳՐԱԴ. ԱՃԵՄՆԵԼՆ	173
Կոչ Հայսխային Ամերիկայի Հայց. Եկեղեցւոյ Արեւմտեան Թեմի Հաւատացեալներում	ԹՈՐՊՈՄ ԵՊԱ. ՄԱԼԱՌԻԿԱԼՆ	177
Խճմարուխ Խովրասութեան Մը	178	
Ամենապատի. Տ. Նդիշէ Ս. Արքապս. Տէրակրեամի Այցելուքինը Բորբռւկալ	179	

## Ս. Գ Բ Ա Կ Ա Ա Ն

Օտարականք	Ե.	188
Կ Բ Օ Ն Ա Կ Ա Ա Ն		

Արեան Փրկազինք	ՀԱՅՐԻԿ ԱՐՁԵՊՍ.	192
----------------	----------------	-----

## Բ Ա Ն Ա Ս Ե Գ Ծ Ա Կ Ա Ա Ն

Այն Ալուսուն	ԵՐԵՎԱՆԱՐԴԻ	194
--------------	------------	-----

## Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ա Ն

Ցավիանին Եպս. Դոփեան Հայ Երաժիշտ Վարդապետներ	Ն. ԵՊԱ. ՇՈՎԱԿԱԼՆ ԶՈՀՐԱՊ ՄԻԿ. ՇԱՄԼԵԱՆ	196 200
---	---	------------

## Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ա Ն

Հայ Երուազինք Դարերու Մէջէն	ՎԱՀՐԱՄ ԿԵՈՒԺԵԱՆ	205
-----------------------------	-----------------	-----

## Ս. Ց Ա Կ Ա Բ Ի Ն Ե Բ Ր Ս Է Ն

Եկեղեցականք-Քեմականք Պաշտօնականք	209 209
-------------------------------------	------------

## Տ Ե Բ Ո Ւ Ն Ի

Խշան Պալեան	211
-------------	-----

Բովանդակութիւն	212
----------------	-----

**«Սին»ի վերաբերաւ ամէն քարտացութիւն և առավու կտակարէ հետեւալ հասցէիծ...—**

MR. ARA KALAYDJIAN, REDACTION OF «SION»,  
P. O. BOX 4001. JERUSALEM - JORDAN.

«Սին»ի տարեկան բաժնեգիմ է Ամերիկայի համար՝ 5 Ցուլար  
բոյս այլ երկիրներս համար՝ 1 Արերիմ

تصدرها - بطريركية الارمن الارثوذكس المديبر والمحرر المسؤول - صاحب النشرة رئيس الأساقفة هايكازون ابراهيميان  
طبع في مطبعة دير الارمن - القدس  
يونيو ١٩٦٥

PROPS - HIS BEATITUDE THE ARMENIAN PATRIARCH OF JERUSALEM, ARMENIAN PATRIARCHATE. ED - ARCHBSP. HAIGAZOUN ABRAHAMIAN.  
ARMENIAN CONVENT. JERUSALEM. PRINTED BY THE ARMENIAN CONVENT PRINTING PRESS, JERUSALEM.